





ՄԱՌԻ ԱԹՄԱՃԵԱՆ

ԳՈՂԳՈԹԱՅԻ Կ Կ

Կ Կ ԸՈՒՇԱՆՆԵՐ

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

(1940 - 1947)



Փ Ա Ր Ի Զ

ՏՊԱՐԱՆ Պ. ԷԼԷԿԵԱՆ

1948

11

THE UNIVERSITY OF CHICAGO

PHYSICS DEPARTMENT

1954

PHYSICS DEPARTMENT

CHICAGO, ILL.

ՀԱՅԿ ԵՍՈՒ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ
ՅՈՒՆԱՆՎԵՐՍԻՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ
Մ.ԱԳԷՍՏՅԱՆ



Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Քերթուածներու այս շարքը որ հատորի մը մէջ ամփոփուած, հրապարակ կ'ելլէ, լիալիր կատարելութիւնը եւ զարգացումը կը ներկայացնէ ազնուաշունչ, թարմ ու բազմալար տաղանդի մը որ քանի մը տարի առաջ յայտնուեցաւ հանդէսներու եւ պարբերաթերթերու մէջ լոյս տեսած իր քերթուածներով եւ որ հազուադէպ արագութեամբ մը ամրացաւ, յղուեցաւ ճոխացաւ գեղախոյզ եւ կատարելատենչ կամքի մը մշտատեւ ճիգերուն շնորհիւ :

Այս հրաշքը հեքեաթային մեկնաբանութեամբ մը միայն կրնայ բացատրուիլ :

1940ի աշխարհասասան պատերազմին Մառին դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր եղբայրը՝ բանաստեղծ Ա. Սեման : Իր զգացած այդ անսահման կսկիծն էր որ մղեց Մառին դէպի գրական աշխարհը : Քիչ հերոս այնքան եւ այնպէս ողբացուած է ինչքան եւ ինչպէս այդ երիտասարդ նահատակը ողբացուեցաւ իր մօրմէն, քրոջմէն, գրչեղբայրներէն, հայ համայնքէն

եւ այս տողերը գրող սգաւոր հայրագիրէն: Բանաստեղծի խառնուածք ունեցող երիտասարդ այս հայուհին կը զգար որ իրեն համար նուիրական պարտականութիւն մըն էր դէպի զոհուած եղբայրը՝ շարունակել ինչ որ ան կիսատ թողած էր, հաւաքել վաղամեռիկ քերթողին ցիր ու ցան գրական աշխատանքը, պահպանել ձեռագիր թողուած քերթուածները, իր այդ վեհոգի բաղձանքը, որ անշուշտ կը բղխէր նաեւ բանաստեղծութեան համար իր բնածին հակումներէն ու թագուն ձիրքերէն, շուտով կ'իրականանար:

Մառին, հակառակ երգչուհիի իր լուրջ պատրաստութեան՝ որուն մասին իր ուսուցչուհին Մարգարիտ Բաբան եւ երաժշտաբաններ՝ Լուի Լալուայ, Ֆլօրան Շմիթ, Ամետէ Կասթուէ եւ ուրիշ ականաւոր երաժշտագէտներ այնքան լաւատես եւ յուսալից էին՝ վերջնականապէս կը նուիրուէր քերթողական արուեստի կատարելագործումին: Երբ ինծի բերաւ իր առաջին քերթուածները՝ իմ խորին զոհունակութիւնս յայտնեցի իր մէջ թանկագին բանաստեղծուհիի մը յայտնութիւնը տեսնելով եւ ի սրտէ գնահատելով ու խրախուսելով իր գրական առաջին փորձերը: Քիչ ատենէն ան սկսաւ արտադրել քերթողական նորանոր էջեր՝ որոնց մէջ երեւան կու գար ներշնչեալ բանաստեղծի ինքնաբուխ հարուստ տաղանդը եւ զեղապաշտ հոգին: Իր առաջին երգերը իրական ու խորունկ էլիժներ էին նուիրուած նահատակ եղբօրը ա՛մոռանալի յիշատակին:

Կը հաւատամ ես Թափառիկ ոգիներու այցելութեան
Ջի անհանգիստ աղերսանքէն մեր կանչերուն, կարօտներուն,
Անոնք տրուում կը յամենան սահմանին վրայ անդրաշխարհեան
Ու միւսնոյշ կ'ըլլան աստղեր Լըռութեան մէջ գիշերներուն . . . :

Հրաշքը գործուած էր. այս համեստ, աշխատասէր
ու խելացի աղջիկը կը դառնար յանկարծ ներկայ
ժամու ամէնէն սրտաբուխ, բազմալար քնարերգու-
ներէն մին :

Եթէ խորհրդային Հայաստան ունի Աղաւնին եւ
Սիւլվա կապուտիկեանը, երկու զմայելի քերթողու-
հիները, պանդուխտ հայութիւնն ալ արտասահմանի
մէջ ունի իր քանի մը բանաստեղծուհիները, որոնց
հզորագոյնն է Մառի Աթմահեանը :

Այս տաղաշարքին առաջին մասին մէջ (որ կը կրէ
Բուրվառներ Բանաստեղծ Ա. Սեմայի անյայտ անիւնները
խնկելու համար խորհրդաւոր ենթատիտղոսը) տիրա-
կան կը գտնենք հայրենասիրական նօթը, որդիական
աղապատանքը հանդէպ մեր ապրող հայրենիքին՝
Խորհրդային Հայաստանին, սգաւոր գորովը իր 1915ի
եղեռնին նահատակուած հօր, հոգեկան տուայտանք-
ները Ազատութեան դատին համար ծաղիկ հասակին
մէջ գէն ի ձեռին ողջակիզուած իր եղբօրն եւ իր
զգացած խորին ու ցաւագին յարգանքը իրմէ աւելի
անգթօրէն խոցուած իր մօր հանդէպ : Սիրտով լեցուն,
խորին յուզմունքով տրոփուն էջեր են ատոնք, ուր
քերթողուհին իր քնարին շեշտերուն լաւագոյնն ու
բաղցրագոյնը կը սփռէ :

Հաւաքածուի այդ առաջին մասին միւս քեր-

Թուածները եւ յաջորդ մասերուն տաղերը կը թարգմանեն քերթողուհիին հայեացքներն ու զգացումները մարդկային ճակատագրի եւ տիեզերական կեանքի խորհուրդներուն վրայ, կամ քնութեան զանազան հմայիչ տեսիլներուն, սիրոյ անոյշ ցաւին, կեանքի եւ մահուան զաղտնիքներուն նուիրուած երգեր են եւ կամ մարդկային ընկերութեան անարդարութեանց դէմ բողոքի ճիւղեր :


Բանաստեղծութեանց քիչ հաւաքածու գիտեմ մեր նորագոյն քերթողներէն հրատարակուած՝ ուր նիւթերու, ներշնչմանց այսքան ճոխութիւն եւ այլազանութիւն երեւան նկած ըլլան՝ որքան Մառի Աթմահանի այս հաւաքածուին տաղերուն մէջ, եւ քիչ քերթողական հաւաքածու գիտեմ դարձեալ՝ ուր զգացումներն ու մտածումները արտայայտուած ըլլան այսքան անկեղծ, կենդանի ոճով, այսքան գեղեցիկ ու ճշգրիտ աշխարհաբար հայերէնով, այսքան ճարտար, խնամեալ տաղաչափութեամբ որքան ներկայ հատորին քերթուածներուն մեծ մասին մէջ :

Դէպի Մայր Հայաստան ներգաղթի մեծ շարժման մէջ որ այս վերջին երկու տարիներու ընթացքին հայրենասիրական տենդով մը բռնկեցուց Խորհրդային Հայաստանի եւ Սփիւռքի հայութիւնն ամբողջ, եւ եթէ Աղանի եւ Սիլվա Կապուտիկեան երկու պաշտելի սոխալները հանդիսացան եւ հեռաւոր պանդուխտ զաւակներուն իր գիրկը բացող Մայր Հայաստանին կանչը դայլալեցին, արտասահմանի հայութեան հայ-

րենասիրական զգացմանց թարգմանը եղողներուն,
այդ մայրական կոչին սրտառուչ պատասխան տուող-
ներուն գլխաւորը Մառի Աթմանեանը եղաւ :


Այս գիրքը մեր ազգային գրականութեան սեղանին
վրայ դնող մեծարժէք Բերթողսահիլէն մենք դեռ շատ
գեղեցիկ գործեր կրնանք սպասել :

Ա. ԶՊԱՆԵԱՆ



ԳՈՂԳՈԹԱՅԻ ՇՈՒՇԱՆՆԵՐ

Կ'արժէ տալ սիրտ մը քնարին
Եւ յետոյ գայն կըտակել
Անմահական դարերու՝
Քանի մը պարզ քրքռումով:
Գ. ՎԱՐՈՒԺԱՆ



2 0 Ն

Քեզի՛, հայր իմ, որ 1915ի եղեռնին մարտիրոսը
եղար երիտասարդ հասակիդ, քու անձանօք շիրիմդ
գարդարելու համար կը բերեմ հոգւոյս Գողգոթային
այս անշուք ծաղիկները, որ քաց են դեռ արցունք-
ներուս ցօղերով:

Քեզի՛, եղբայր անգին, որ 1940ի սպանդին
ինկար փաշխտ ուծերու դէմ՝ Հայրենիքի եւ Ազա-
տուքեան ի խնդիր՝ դեռ երեսուն գարուններու այգը
աչքերուդ, քեզի՛ կը ձօնեմ քերթուածներս իբրեւ
սրտիս խորանէն բռնկած կանքեղներ՝ քու անյայտ
անիւններուդ ու քափառուն հոգիիդ դէմ վառելու
համար զանոնք...:


Պիտի կրնա՞ն ուրախութեան դոյզն ժպիտ մը
ծաղկեցնել վաղածամ մեկնողի ձեր տրտում աչքերուն
խորը...:

ՄԱՌԻ ԱԹՄԱՃԵԱՆ

ԲՈՒՐՎԱՌՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾ Ա. ՍԵՄԵՅԻ (ԳԵՂԱՄ ԱԹՄԱՃԵԵԱՆ)

ԱՆՅԱՅՏ ԱՃԻՒՆՆԵՐԸ ԽՆԿԵԼՈՒ ՇԱՄԱՐ



Ա 46822

Ո Գ Ե Կ Ո Չ Ո Ի Թ Ի Ի Ն

Գրիչը մատնեքում մէջ
Խորտակեցին ճարագայրի մը պէս...
Գ. ՎԱՐՈՒԺԱՆ

Կը հաւատա՛մ ես թափառիկ ոգիներու այցելութեան,
Ձի անհանգիստ՝ աղերսանքէ՛ն մեր կանչերուն, կարօտներուն,
Անոնք տրտում կը յամենան սահմանին վրայ անդրաշխարհեան՝
Ու մեղանոյշ կ'ըլլան աստղեր՝ լըռութեան մէջ գիշերներուն... :

Ես կը կարծեմ ահա լըսել ոտնաձայնի դոփիւն մ'յանկարծ
Եւ բախիւնը փայտէ դըրան պարտէզին մեր, հոգեյո՛յզ զանգ,
Մինչ կը տրոփէ սիրտս անձկալից այդ քայլերուն հետ զուգընթաց,
Օ՛, մեղեդի՛ն ոտնաձայնին, ներկայութեան հե՛շտ նախերգանք... :

Ականջներուս ու սրտիս մէջ իբրեւ նըւա՛դ հեշտամբմունջ,
Ձայնիկ մ'աղու, ձա՛յն մ'հոգեթող, աննիւթակա՛ն ու սրբագին,
Կը բարձրանայ, կը տարածուի եւ կը հըծծէ բա՛ռ մ'հոգեշունչ՝
Հին օրերու եղբայրական ուրախ բարե՛ւն իր վերըստին... :

Ահա ձեռքերդ իմ ձեռքիս մէջ, նըստէ՛, Եղբա՛յրս, հեո՛ւ զըռնէն,
Փակեմ լուսանցքն երկնքին դէմ, առեւանդիչ դէ՛մն աստղերուն...
Խօսինք նորէն քաղցր օրերէն փօսէ՛ ինծի անծանօթէն
Ու ես կարօտս հըծծեմ քեզի՛ն, զո՛ւր մեր մօր՝ Գեղի՛ն անհուն... :

ՅՈՒՆԱՍՏՅԱՆ ԿՐԻՍՏՈՍ
ԵԿԵՂԵՍԻԱՆ

Թո՛յլ տուր ինձի դընել համբոյր մը , քրոջական ջերմ կարօտով ,
Ճակտիդ վրբայ , հո՛ւն երազի , մըտածումիդ սըկի՛հ բուրեան ,
Աչքերուս մէջ օրրե՛մ անվերջ բանաստեղծի հոգիդ վրդով ,
Ապրիմ նորէն , անհունօրէ՛ն , մէկ պահն անո՛յ մեր մանկութեան . . . :

Պատմեմ քեզի սըրտակեղեք դեգերումները մեր մօրկան
Եւ օրէ օր յուսալըքուող մինակութիւնն իր հոգիին ,
Կորուստէն վերջ իր նեցուկին վերապրելու ցաւն անսահման ,
Անզօրութիւնը մեր ընդդէմ պատերազմի բի՛րտ օրէնքին . . . :

Եւ ամէ՛ն օր արշալոյսի ճաճանչներուն դէմ լուսաշող ,
Հասակ նետող , ծի՛լ արձակող ծառ ու ծաղկին դէմ հանդիման ,
Վերադարձող թռչնիկներուն ուրախ բոյնին դէմ նորոգուող՝
Սեղմումն անհո՛ւն մեր հոգիին , ու բրզրկտումն իր անդաման . . . :

Պիտի յիշեմ յամեցումներս քու գիրքերուդ առջեւ փոշոտ ,
Գրասեղանիդ ու թուղթերուդ անհուն թախիծը լըքումին ,
Դեռ չաւարտած քերթըւածի մ՛անպատմելի կըսկըճանքն յորդ ,
Լուռ տըւայտանքը գիրքերուդ , մտերիմներուդ երբեմն այն հին . . .

Սարգերն արդէն կողք կը հիւսեն տետրակներուդ՝ լըքուած այնտեղ ,
Ցեցերն անկուշտ կ՛ուտեն թուղթերդ ու յափրացած պա՛ր կը դառնան ,
Վարագոյր է ձրգեր փոշին կենդանագրիդ վրբայ շըքեղ ,
Խոնաւ մամուռն ալ տան սեմին ծե՛փ կը դընէ մոռացութեան . . . :

Պիտի թըւեմ քեզ դեռ սրամիտ խօսքերն աղու զաւակներուդ
Ու մանկական ըսպասումներն յուզի՛չ իրենց անո՛յ հօրկան . . .
Հասակ նետող բարտինե՛րդ հեզ՝ մրրիկներուն ընդդէմ անգուլթ ,
Մինչ արտօսրի լըճին հակած՝ մայրդ ալ ուռի՛ մ՛օրհասական . . . :

Կը հաւատա՛մ ես թափառիկ ոգիներու այցելութեան ,
Զի անհանգիստ՝ աղերսանքէն մեր կանչերուն , կարօտներուն ,
Անոնք տրտում կը յամենան սահմանին վրայ անդրաշխարհեան
Ու մեղանոյշ կ'ըլլան աստղեր՝ լըռութեան մէջ գիշերներուն :

Ս Պ Ա Ս Ո Ւ Մ

Հովն է... կ'անցնի ծառերուն
Ձոր ճիւղերէն աշնահար
Ու տերեւներն ոսկեգոյն
Կը թափթըփին հողմավար... :

Լուսնէն ցուքեր կը կախուին
Նըստարանին վրայ ցածուկ,
Կ'արձակէ բոյրը վարդին
Կարօտի ցաւ մը դաղտուկ :

Մինչ հովն աշնան կը սարսէ
Խարխուլ դուռը պառուին,
Ան դեռ երկար կը սպասէ
Կանգնած սեմին առջեւ հին... :

Աշխատանքէն յողնատանջ
Մարմինն հիւժեակ կը դողայ,
Մազերուն մէջ ճերմրկած
Հովն անտարբեր կը խաղայ... :

Ամէն իրկուսն կիսնն այդ ծեր ,
Որպէս ոգին գիշերին ,
Աչքն յառած պիշ , անհամբեր ;
Դեռ կը սպասէ ցաւագին . . . :

Ուշ գիշերին մէջ , տանջուած՝
Երբ ա՛լ խուցն իր կը դառնայ ,
Իր դուռն է մի՛շտ կիսաբաց . . .
Հապա որդին թէ դառնա՛յ . . . :

Փոքրիկ յամբարն է հոն վառ ,
Հըսկուամի պէս անձկագին ,
— Այս գիշեր դուրսն է խաւար՝
Մահուան աչքին պէս մըթին . . . :

«... Ձէ՛ , անպայման ա՛լ կու գայ . . .
Ամէն գինուոր թէ մեռնէ՛ր . . .
Վերը Աստուա՛ծ , խի՛ղճ մը կայ . . .»
Ինք քանի՛ մոմ էր վառեր . . . :

Տըզան ծոցին մէջ ունէր
Խաչ մ'արոյրէ՛ պահապան ,
Զոր ինք ձեռքո՛վն էր կարեր ,
Իբրեւ յուռութք չարխափան . . . :

Ահա՛ իր հին վերարկուն . . .
«Հոտի՛դ մեռնիմ , վա՛րդ տըղաս .
Վա՛խ . . . հասե՛ր է պաղ աշունն ,
Ինչպէ՛ս ցուրտէն կը դողաս . . .» :

Ու պատաններն իր կերած ,
Կարծես թէ զի՛նքը կ'ուտեն...
Կտրիճ տրղան կերա՞ւ հաց ,
Փէ կը մարի՛ հոն քաղցէն... :

Որքա՛ն երկար է ճամբան...
Որքա՛ն յոգնած իր որդին...
«... Արդեօ՞ք... ո՛չ, ո՛չ, անպայման
Պիտի գըրկեմ զի՛նք կրկին...»

Ի՞նքն է... ա՛հ , հոյն է , հեռուն
Կը կողկողի՛ դեռ երկար...
Չոր տերեւներ գողգոջուն
Կը թափթըփին հողմավար... :

22-2-1943

Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ի Ա Յ Ր Ի Ն

Մոռացութեան, լըռութեան անդընդախո՛ր փոսին դէմ,
Ուր ոճիրը ռազմական նետեց աճիւնդ արնաքամ,
Ոսկեգանդո՛ւր սիրելի, թեւերս քեզի կ'երկարեմ
Եւ անյազուրդ սէրերուս ցաւը հողիդ դէմ կուլա՛մ... :

Ծերանայի՛նք, ա՛խ, երնէ՛կ, մէկ բարձի վրայ ըսպիտակ
Ու միասի՛ն ժողվէինք վարդ կամ տատասկ հովիտէն .
Հողիս խորանն ըլլար սուրբ աղօթքներուդ անապակ
Ու ձեռք ձեռքի քալէինք դու՛թ ու ժրպիտ ցանելէն... :

Ծիծեռնակներ ըլլայինք ու մեր բոյնը թող լեցուէ՛ր
Տաք շողերովն արեւին, ձագուկներո՛ւ դաշլայլով .
Ջաշն երբ ուժդին ցնցէին փոթորիկներն ահաբեր,
Մենք թեւ թեւի՛ ճախրէինք դէպի ափերն ապահով... :

Մեղեդիի խաղերուն պէս դաշնակուած իրար մէջ,
Դառնայինք երգ մ'հոգեթով, թեթեւ շունչին պէս սիւքին,
Կամ ծիրանի գօտիին երանգներուն մէջ անշէջ՝
Գրկէինք այգն ու անդունդ որպէս լոյսև՛ր թրթռազին... :

Քաղեղներու պէս կղկաթ ոլորուէինք իրար մէջ,
Կամ զոյգ ազբիւր՝ երգէ՛ինք իրարու մէջ լեցուելով...
Երկու ամպե՛ր երկնասլաց՝ ըստուեր կամ լոյս փողփողէջ,
Որթատունկի զոյգ ողկոյց՝ համ ու համբոյր իրար քով... :

Երբ տարիներն հեզասահ՝ իրենց քանդման օրէնքով
Ընկլուզէին մեզ տակաւ, տային ընութեան թեւերուն,
Լոկ ա՛յն ատեն զիրկ զբրկի հուսկ, ժրպիտով մ'անվրդով՝
Սահէինք ծոցը մահուան՝ Անծանօթի՛ն վեհագոյն... :

Նոյեմբեր, 1942

Հ Ի Ն Տ Ո Ւ Ն Ը

Երեք օր է թողլըքուած տունն եւ մեր հին,
Երեք օր է աչքերս ծովո՛ւ պէս յորդած,
Տառապանքէս ու կարօտէս դողահար
Եւ միայնակ և յուսահատ կը սպասեմ
Անկարելի՛ իր դարձին... :
Կ'երգեն հովերը արտում,
Ծաղիկներէն կ'իշնան տակաւ թերթ առ թերթ
Բորբ գարուններն իմ հողմակոծ յոյսերու :
Գիշերն ի բուն հեկեկուն
Հովը լացաւ ծառերուն մէջ թեւաբեկ,
Մինչ այս առտու յատակին
Սեւ կեռասներ են փրռուած
Ու ճղմըլած՝ աչքերո՛ւ պէս լալաղին,
Աչքերու պէս արնաներկ... :

Ու տան ամէն անկիւնէն
Իր պատկերն է սրբագին
Որ աչքերուս ու սրբախ

Կարօտանքին կ'ընծայուի ,
Միշտ իր ձայնն է աղուական
Որ կողկողի մըրմունջով
Ու սրտաբեկ շեշտերովը կեղերջին՝
Անհունն ի վար անըըջացող անձկութեամբ՝
Հոգիէս ներս շոյանքի պէս կը լեցուի :

Պզտիկ տընակ, ինչո՞ւ հողիս վըշտահեղձ
Ու թըմբերի ծանրացումով մ'անդարման ,
Յիշատակի անդունդներուդ եզերքին
Լուռ հեշտանքով, խելացընո՞ր կը հակի . . . :

Պզտիկ տընակ, տաւիղ մըն ես վըշտալար՝
Ուր մըտածումս՝ հովերուն պէս Եւողեան
Քու թեղերուդ ոսկիին մէջ բանաբաժ ,
Քալարուելէ՛ն կը ծիւրի . . . :

Ա՛հ, կը լըսե՛մ, կը լըսե՛մ,
Պատերն ամէն լեզու առած կը խօսին :
Իր բացակայ հոգիին
Յաճախանքն է պատուհանիս փեղկերուն .
Անկիւններէն՝ անըըջալուր իր ձայնն է՝
Որ գլգըլան առուններու պէս վարար ,
Մատուռի մը խորանին դէմ զօղանջող
Օրհնութեան պէս հեղաձայն՝
Մըտածումէս՝ դէպ' երազիս գեղակերտ
Ծաղկոցները կը յածի . . . :

« . . . Այդ սեղանն էր կիսաքանդ

Որուն վըրայ ես քերթուածներս գըրեցի,
Տե՛ս, մելանէս կաթիլներ

Արցունքներու հետ չորցած

Դեռ անկիւնէն կը տեսնուին .

(Ինչո՞ւ զանոնք չես սրբած . . .)

Դարա՛կս ահա, իմ գանձատունըս չըքեղ՝
Ուր քովէ քով, միրգերու պէս քաղցրահամ
Հաստ հատորներս շարեցի .

Դիտե՛ս անշուշտ թէ հացի չափ թանկագին
Ու մեղրի պէս անոյշ էին ինձ համար . . .)

Դուն ալ, պզտիկ հիւրանոց ,

Անկիւններէդ սարգածածկ

Անցեալէն յուշ մ'ես գրկած . . . :

Հոս էր օր մը, — պատերազմէն քիչ առաջ —

Որ հըրաչուի քերթող եղբայրս

Գաղափարի իր ընկերներն հաւաքած՝

Այնպէս սրտանց կը վիճէր ,

Ու մերթ հողին իր խօսքերուն մէջ քամած՝

Հայրենիքին արծուաթըռիչ վերիլքի

Յաղթանակներն աղօթածա՛յն կ'օրհներդէր . . . :

Մանուշեա՛նն էր վերջին անգամ, տենդահար

Ու մրրկագոռ շեշտերով

Կը բարբս ոէր տառս պակոծ մարդկութեան ,

Անոր արգար փոխ-վրէժի

Յասումներէն հրաշաղօր . . . :

Շուշանեա՛նն էր, զուսպ, խոկուն ,

« Աբու Նալա » կը կարդար .
Մագերուն մէջ հով կար ծըփուն , արեգա՛կ ,
Խորութեան մէջ աչքերուն՝
Յաշխանակի , քերթութեան
Սէ՛րը միայն գիւթական . . . :

Ո՞ւր էք , աըղա՛ք , ո՛վ եղբայրներս ողջակէզ ,
Հերոսներու , քերթողներու սրբութեամբ
Անմահացած ոգիներ . . .

Ո՞ր լեռներու ետին , ո՞ր սեւ քարերէն՝
Պիտի պատգամը ձեր ներհն՛ւն խօսքերուն՝
Կրկին հնչէ խըղճի ձայնի՛ն պէս անեղ
Ու եօթն անգամ իր արձագանգը տանի
Հայ Աշխարհի փառապրսա՛կ լեռներուն :

Հիմայ կ'անցնիք կարօտաբաղձ աչքերէս՝
Ծիրանակիր երեք Մոգեր տեսլական՝
Որոնց ձեռքէն ա՛լ լիբրուն կը թափին
Ոսկին , զրմուռսն ու կընդրուկ ,
Եւ որ լոյսի անմահութեան կը սլանան ,
Արարատի ձիւնապըսակ գազաթին
Նոր գիսաւորն ողջունելո՛ւ ի խնդիր . . . :

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՌԵԼՈՅ

Մեռելոցի ցո՛ւրտ գիշեր... ո՛վ որդեակս իմ նահատակ,
| շնանային հովերէն կը մընչէ ձայնըդ տըխուր
Ու զիս իրե՛ն կը կանչէ, իր կարօտի՛ն անպարփակ...
Սիրտըս՝ ճըպոտ կողկողի՛ կուլայ իր հետ աղեկտուր...:

Նոճանտառէն հեռակայ կ'անցնիմ սուգիս հետ ընկեր,
Այցի գալու քու անշուք ու մենաւոր շիրիմին,
Տաժանընթաց քայլերուս գէ՛մ կը սարսռան ըստուերներ,
Մութն անթափանց կը մաղէ արհաւիրքնէ՛ր խաւարչտին:

Ծերացե՛ր եմ վաղահաս կըրելէն սուգ ու ցաւեր:
Աքսոր ու ջարդ էր երէկ, ուրկէ դարձայ ես այրի...
Այսօր եղեոն է կրկին, ահեղ ոճիր մահաստուեր,
Որդեկորոյս կին մ'եմ արդ, եղերամա՛յր արտօսրի...:

Տե՛՛օ, աչուըներս ա՛լ անլոյս մէյմէկ ջահեր են շիջող,
Կ'իջնեն ամպերն արհաւրոտ ճակտիս վըրայ խորշոմած,
Մազերուս մէջ կը մաղուի ձիւնը վչտին մահասքօղ,
Ուսերուս վրայ կ'առնէ թառ բախտիս սև բուն յեղակարծ:

Օրհասական ուռենի մ'է հասակս ալ ծալլըւած ,
Իր ճիւղերուն մէջ անդուլ կուլայ մահն իր մեղեդին
Եւ ոսկորներս ա'լ հիւծած՝ վըշտի ակէն սեւամած
Կ'առնեն աւիշ՝ օձն ինչպէս կ'ուտէ թոյնն իր մահածին :

Ձայնըս սրինդ մ'է կոտրտած , կը հեկեկայ քեզ համար ,
Քեզի համար կ'եղերդէ օրօրներն հին օրերուն ,
Կ'առնէ շեշտեր , արցունքի , կ'ըլլայ տենչանք անհընար ,
Ու քեզ կեանքի կը կ'անչէ՝ հրաշքի ակէ մ'անանուէն... :

Ե'լ , իմ կտրիճըս , հողէն , թօթուէ՛ մոխիրը մահուան .
Թող ճճիներն անօթի չուտեն մարմինըդ զմրուխտ ,
Ձիւնն ուսերուդ խընայէ իր սառոյցէ պատմութեանն
Ու նորէն հողը խայտա՛յ տակն յաղթակա՛ն քայլերուդ :

Թող վարսերուդ մէջ յուլա՛ն գարնան ցուքերը ոսկի ,
Մատուքներուդ մէջ շողա՛ն վարդը թաւշեայ ու շուշան ,
Ականջներուդ մէջ թրթռա՛ն բնութեան հազա՛ր մեղեդի ,
Երակներուդ մէջ եռա՛յ նորոգ աւի՛շը գարնան... :

Ե'լ , իմ կտրիճը՛ս , հողէն , օրերս կեանքի՛դ շարուին թող...
Պէտք էր հէք մայրդ ա'լ դրկէր մահն իր վտիտ թեւերով ,
Երբ բացուէր լոյսն աչքերուդ առտըւան մէջ ոսկեշող ,
Գոցէ՛ր աչքերն իր խաղաղ վերջին քնովն անվրդով... :

Մ Ո Ր Մ Ո Ք

Փրբոր Մայիսն այսպէս զմրուխտ առ զմրուխտ,
Մառ ու ծաղկին, ածուներուն մէջ խայտայ,
Թերթիկներուն մէջ թաւչագեղ վարդերուն
Մեղր ու միւռոն ծորէ գարունն սկիւշող,
Բարտիններուն մէջ սլացիկ
Երգեն հովերն ու շուրջպարեն թռչնիկներ,
Բնութիւնն համակ երգէ ցընծումը կեանքին,
Ես կը խորհիմ սըւինահար զինուորի
Մ'ածիւններուն հողմացիր...

Ես կը խորհիմ քերթող աղու մ'հոգիին՝
Որ շրթներուն վրայ սիրտն ամբողջ քամելէն,
Թաթխած դըրիչն՝ իր հարազատ արիւնին
Կայլակներուն մէջ բոսոր,
Յաղթամարտի՛կ մարտիրոս՝
Անմահ քերթուածն իր կեանքին՝
Մահուան զիմաց, ազատութեա՛ն ի խնդիր՝
Շըքեղօրէն ու քաջութեամբ քընարեց :

Երբ ջերմ էին իր ձեռքերն
Ու կենսախայտ դեռ շող մ'ունէր արեգակն՝
Աչքերուն մէջ երազուն,
Երբ կուրծքին տակ, կեանքին ձօն՝
Բորբ քերթուած մ'ալ իր հոգին,
Ինչո՞ւ աչքերս՝ աչքերուն,
Փունջ մը վարդի պէս բուրեան,
Բոյլ բոյլ ժրպիտ ու գորով,
Խանդաղատանք մըտերիմ,
Եղբայրական ըստփփանք
Չը բաշխեցին լիաբունն... :
Ինչո՞ւ, աւա՛ղ, մատեանն իր լոյս հոգիին,
Հնչեղ իմաստն իր դաշնագեղ խոհերուն,
Նեկտարն ամբողջ ծովացող
Արեանո՛յշ բարբառին՝
Անօթութեանս ես չըրի հա՛ցն օրհնաբեր
Ու ծարաւիս տոչորուն
Փրփրող գինի՛ն արփավառ... :

Հիմա իրե՛ն կը խորհիմ
Կարօտի հուր տենչանքով
Ու ձեռնունայն ու գլխիկոր կ'արտասուեմ
Իր ըստուերին դիմաց յուռ...
Ի՛նչ փոյթ թէ շուրջս նորէն ծաղկեր է Մայիսն
Ու նըչենին նորէն ողկոյզ առ ողկոյզ
Յորդ երազներ կը թերթէ,
Բնութիւնն համակ կ'երգէ խայտանքը կեանքին՝
Ես ծնկաչոք ու գլխիկոր կ'աղօթեմ
Սըւինահար գինուոր արդու մ'հոգիին... :

Ա Ն Մ Ա Հ Ո Ւ Թ Ի Ի Ն

Դո՛ւ.ք, պայքարի մանգաղէն
Հնձուած վարդե՛ր արնաթուրմ
Ու դալկացած յուշերու
Խեղզուկ կանչե՛ր մահամերձ
Եւ օրհասի մարտախօով եղերգումներ հեծկըլտուն,
Ա՛լ լըռեցե՛ք, լըռեցե՛ք
Մոռացութեան քառաներուն դէմ անյոյս...:

Ռազմադաշտի դիշերներուն մէջ տանջուող
Դիմաստուերնե՛ր վիրաւոր,
Դաստակներու հըրկիզուած
Գալարումներ ցաւատանջ,
Եւ հաշմըւած ծընօտներու ջրղածիգ
Կափկափումներ կարեվէր,
Դիակնակէզ փուռերու մէջ ճենճերող
Ոսկորներու, միսերու
Անասելի՛ մոխրացում.
Ա՛լ նիրհեցե՛ք, նիրհեցե՛ք,
Ու զերդ լեթէ վըշտամոյն՝

Սաղաղութեան լիճերու

Սորն՝ անտրտո՛ւնջ սուզուեցէք . . . :

Վարդափրփուր արեւծաղին հետ հիմայ ,

Անմահութեան նախերգանքին ընծայուող

Երգեհո՛նն է ձեր հոգին

Ուր յաղթերգներ կը թրթռան ,

Եւ աղօթքներ օրհնածայն

Հեղակարկաչ կը հրնչեն :

Ողջակիզման հրրահրուտ

Ատրուշանն է ձեր հոգին

Ուր շուշաններ կը բռնկին

Յիշատակի արեւներէն համբուրուած .

Դափնեվարդեր լուսաւոր

Փառքի կանանչ ածուններու դէմ արբչիո՛

Թերթերն իրենց երջանկութեամբ կ'օրօրեն ,

Ժամանակի մատներէն կ'իյնայ դրրոջմ մ'աղամանդ

Յաւերժական ձեր հանգիստն

Անմահութեամբ կընքելու :

Նոյեմբեր, 1946

ՎԻՉՆՊԻՆ ԹԵԻԵՐԸ

Օղանաւային ուրակոծուրեան մը առքիւ

« Կա՛ր ու չըկար... վիթխարի մէկ վիշապ կար,
Սոչո՛ր խոչո՛ր թեւերով... »

Կը պատմէր ինձ հանիս բարի, երբ երկա՛ր
Կ'երգէր հովը դըրան քով,

Ձիւնն ալ տակաւ՝ ադամանդէ քօ՛ղ բարակ՝
Կ'իյնար վերէն հանդարտիկ
Ու լուսնակէն բանուած չըղարչն այդ ճերմակ՝
Կը պարուրէր ծառ, ծաղիկ... »

«... Երբ մօտենար Դեւն Անոյշի դղեակին,
Կ'ըսէր հանիս՝ կը ցնցուէ՛ր,
Կը տապալէր շունչէն դուրսի մեծ կաղնին՝
Իր ճիւղերով լայնաստուեր... »

Կը ճաթէին մարմար սիւներն ամրոցին,
Շէնքը հիմէ՛ն կը սարսէր...
Ու կը լըռէր երգն աղջրկան երկնային
Երկիւղի մէջ կարեկէր... »

Կա՛ր ու չըկար... : Օրերն անցան մանկութեան,
Անցաւ կեանքն ալ ամպի՛ պէս...
Մեռաւ հանիս և հէքեաթն իր աննըման
Լըռեց շունչին հետ իր հեզ... :

Փոթորիկներ ըրին իմ բոյնս աւերակ,
Շիւղերն անոր ցրուեցին
Չո՛րս հովերուն... լացի կարօտս մինակ՝
Օտարութեան ցո՛ւրտ սեմին... :

Մերամաղձոտ արդէն աշունն եկեր է,
Քամին կ'երգէ ողբազին...
Մինակ եմ ա՛լ, ձայնն իմ մեծ մօր կը լըռէ,
Ո՛չ իսկ ժըպիտը յետին... :

Գիշերին մէջ լոկ ոստիօն զերթ թուրակ
Կը խըզէ թեղն յուշերուս,
Ու կը դուժէ անազորոյն ոս՛գին համակ
Մարտընչումներն իր անյոյս... :

Բայց ո՛վ սարսափ... ահա մութին մէջ, անդին
Կը թընդայ ոս՛ւմբ մ'յեղակարծ,
Օգանաւի մեծ թեւերէն հրէշային
Դըժո՛խքն ահեղ կ'իջնէ ցած... :

Կը պատառի ընդերքն հողին սարսռածայն
Ու շատրըւա՛ն մը կրակի
Շուրջանակի կը ժայթքէ ծո՛ւլս հրահոսան...
Մահը կեանքի՛ն կը բազխի... :

«... Կա՛ր ու չըկար, օգաչու մեծ հրէ՛շ մը կար
Սոչո՛ր, խոչո՛ր թեւերով... »

Որուն շունչէն անդադո՛չ կը սարսոտար
Հողն ու կ'ըլլար արեա՛ն ծով... :

ԳԻՐԿ ՄԸ ՈՒՆԻՄ

Ունիմ գիրք մը սրախ մօտ,
Սընարիս քով, ձեռքիս տակ,
Իր էջերն են խընկահոտ
Մազաղաթներ դեղնորակ . . . :

Զայն գըրամով չե՛մ գընած,
Էի մանուկ մ'ընչազուրկ . . .
Աքսորանքէն նոր դարձած
Տժգոյն աղջնակ մը որբուկ . . . :

Ծանօթ տիկին մը փարթամ,
Իբրեւ ժամանց, խաղալիք,
Զայն ինձ տըւաւ որ կարդամ
Հեքեաթի մը տեղ փոքրիկ :

Երբ կարդացի զայն մենիկ,
Խաւար հոգիս լուսացա՛ւ,
Մոռցայ զրկանք, նախատինք,
Կարօտ, մորմօք, ամէ՛ն ցաւ . . . :

Մէջ « Կարօտի Նամակ »ին
Լըսեցի ձայնն իմ մօրկան ,
Այնպէ՛ս արտում , ցաւագին՝
Որ ես լացի՛ բարձրաձայն :

Ընդլըզեցայ գիրքին պէս
Մարդերուն դէմ՝ մարդասպան՝
Որ երագէն դէպ՛ կրկէս՝
Մահուան հրաւէր կը կարդան :

Օ՛ , մասներս իմ դողդոջուն
Շոյեցին « Հողը Կարմիր »
Եւ այն գըշխո՛յ « լեռներ »ուն
Թագն ու զմրուխտն արփածիր :

Այդ երգերուն մէջ բոցէ
Սիրեցի ի՛նչ որ մեծ է ,
Ինչ որ սիրոյ հընոց է ,
Ինչ որ ժըպիտ կամ խո՛ց է... :

Որբանոցէն երբ փախած
Եկաւ եղբայրս օր մ'այցի ,
Բաժնեցինք ջուրն ու չոր հաց
Ու գիրքս իրեն ձօնեցի :

Եղբայրըս զայն կը կարդար
Քերովբէի հըրայրքով ,
Մերթ իր ձայնը դողահար՝
Կ'ըլլար ալի՛ք , կ'ըլլար ծո՛վ :

Իր ակնարկը նրւազուն
Կ'առնէր կրբա՛կ աչք գիրքէն,
Որպէս քերթո՛ղ, զըւարթո՛ւն
Կամ մարգարէ՛ լուսեղէն . . . :

Աւետարա՛նն էր ան մեր,
Կր կարգայինք ծընկաչոք . . . :
Թէև անհո՛ւն, ճոխ գա՛նձ էր,
Հրա՛շք . . . չրգողցաւ զայն ո՛չ ոք . . . :

Անցան օրերը բոլոր,
Չանձրոյթ ու վիշտ ցանեղէն . . .
Տարին եղբայրըս զինուոր,
Ետ չըգարձա՛ւ կըրակէն . . . :

Հիմայ մեն ու վըշտաբեկ,
Երբոր ուսերըս ցաւին՝
Կըրելով կեա՛նքըս անպէտք՝
Չորցած կոճղի նըման հին ,

Կը բանամ գիրքըս դեղնած . . .
Իր մէ՛կ քերթ ուածն իսկ բա՛ւ է՝
Որ իմ հոգիս ամպամած՝
Այգի ցոլքին հետ օրրէ՛ . . . :

Ունիմ գիրք մը սրտիս մօտ,
Աընարիս քով, ձեռքիս տակ .
Իր էջերն են խընկահոտ,
Մասունք, միւռոն ու նշխարք . . . :

19-11-1943, Փարիզ

Ա Ս Ե Մ Ա

Ով կէանին ունեցար ալեկոծ ո՛ւնն անսահման
Ու մերթ բախիւնը քնքուչ տատրակներու թեւերուն...
Ճանչցար հըմա՛յքը խօսքին, աղնը աթռի՛չ մըտածման
Եւ ջերմութիւնը կեանքին՝ մահուան դողին մէջ անհուն:

Երգեցիր խոնջ բանուորին վաստակն հացին դառնահամ,
Օրհներգեցիր մայր բնութեան փառքն ու բարիքը բերրի,
Մինչ կեանքն ըրաւ քու ձեռքերդ իր փուշերով արնաքամ,
Անցար անվա՛րձ, գլխիկոր՝ պերճանքներէն աշխարհի:

Այլ ճոխութեամբն հոգիիդ երկնեցիր կեանքմ՝ անվախճան.
Հորիզոններ պարզեցիր ու կամարնե՛ր ծիրանի...
— Խարխուլ սեղան մը թափուր եղաւ ցաւի քու վրկան —
Ըրիր բառերը բիւրե՛ղ եւ երազները՝ ոսկի...:

Ապողոնի կայսրութեան դուն գեղարքա՛յ լուսադէմ,
Քերթողն հերոս՝ որ գիտցաւ համադրել Երգ ու Արիւն,
Ու խօսքէն գործ ու կեանքէն երթալ մահուան դէմ դժխեմ
Եւ զերդ բողոք եղեռնին՝ փշրել քընա՛րն իր թրթռուն:

ԲԱՆԱՍՏԵՂԺՆ

ՈՒ

ԻՐ ՔՈՅՐԸ //

Ահա նորէն

Անհունորէն

Մինակ ես ,

Լուսնակին տակ ,

— Լո՛յս անյատակ , —

Կ'երագես :

Հովիկ մը հեզ

Կը բերէ քեզ

Հին յուշեր ,

Սրտիդ լարին

Դեռ կը փարին

Յոյզ ու սէր . . . :

Ու գիշերն ուշ
Երազ մ'անոյձ
Կը ծորէ ,

Հողիդ վրդով
Իր հրմայքս՛վ
Կ'օրօրէ . . . :

Աստղերուն ասկ
Ինչո՞ւ մինակ
Կը խօսիս ,

Ո՞ր ողիին
Դու սրտաղին
Կը ժպտիս . . . :

Հողիդ բողբոջ
Շուրթերդ դողդոջ
Կը հեղեն

Բարբառ մ'աղուոր ,
Կըչուութաւոր ,
Ոսկեղէն ,

Ու սոխակին
Եզանակին
Նուրբ խաղէն՝

Երգերդ սիրուն
Յանդեր թրթուուն
Փո՛խ կ'ուզեն . . . :

Երգի՛չ անվարձ
Եւ անտեսուո՛ծ
Բոլորէ՛ն ,

Դեռ ես խոհեր
Վիշտեր ու սէր
Քեզ կ'օրրեն...:

Կեանքը կարճ է
Աւա՛ղ , կ'արժէ՞
Որ մաշին

Մորթն ու հոգին
Աստուածայի՛ն
Քերթողին . . . :

— « Լըսէ՛ , քոյրիկ ,
Յիմա՛ր պզտիկ
Շաղակրատ . . .

Ինչպէ՛ս կ'երգեն
Հովերն ամէն
Դաշտ ու անդ...:

Սա երազուն
Սիրուն առուն
Կը սահի ,

Մշտադալար
Զորակն ի վար
Բուրալի ,

Խոհ մ'անանուն
Քու աչքերուն
Մէջ ծաւի

Ծիր է դըրեր,
Անհուն ըստուեր
Մը ցաւի:

Ըսէ՛, Քերթող,
Թախիծն ու դող
Ինչո՞ւ ղեղ

Կը համակեն...
Յաւի ակէն
Կ'ըմբոշխնես...:

Որո՞ւն համար
Գուն անհամար
Յու բարձած՝

Գողգոթային
Յուրտ կատարին
Ես դարձած...:

Զրկուածներուն
Յաւերն անհուն,
Հեծքն ամէն,

Գըթոտ արդու
Հողից ինչո՞ւ
Կը տանջեն

Եթէ չըլար
Հաւատքս անմար,
Յոյսս անեղծ՝

Ուրեմն ինչպէ՛ս
Ըլլայի ես
Բանաստեղծ... »

Սոխակն հիմայ
Իր թուփին վրայ
Յնծագի՛ն ,

Ձըրի՛ կուտայ ,
Հոգեհրմայ
Մեղեղին . . .

Բի՛ւր աղամանդ
Աստղերն անթարթ
Երբ փայլին՝

Վա՞րձք կը հայցեն
Արարիչէն
Երկնային . . . :

Ի՛մ ալ անվարձ ,
Երգերս անդարձ
Թող տանին

Կաթի՛լ մը սէր ,
Յոյսի կայծե՛ր
Աշխարհին ,

Ու լիաբուռն
Ես ամենո՛ւն
Տամ գանձերս՝

Խօսք մը սրբաի
Մերթ արտօսրի
Շիթն աչքէս :

ՅԱՃԱՆՍ ԿԵԱՆՔԻՒԳ ԿԸ ԽՈՐՀԻՄ

Յաճախ կեանքիդ կը խորհիմ, օրերուդ հէք ու նրկուն,
Սեւ աչքերուդ թախիծին, հըպարա պիծին շըրթներուդ,
Ակօսներուն լայն ճակտիդ՝ երազանքի, խոհի հուն,
Եւ այտերուդ տըժգունած, և ձեռքերուդ սրարտասուն... :

Տառապեցա՛ր, եղբա՛յր իմ, օրերդ եզան դա՛նն այնքան՝
Որքան զինքը Գողգոթայ տանող քայլերն Յիսուսին...
Կեանքին իբրեւ խորթ զաւակ, մաշուող բանուոր յոզնաջան
Վերադարձար գլխիկոր, հիւա՛նդ յաճախ, ձեռնունա՛յն... :

Գործատիրոջ հրէշային խըղճմտանքին առջեւ կոյր՝
Հացըդ գժուա՛ր չահեցար՝ կ'այլակնիրո՛վն արիւնիդ...
Փչրե՛ց ներկան սուրբ իղձերդ ճիրաններով սայրասուր՝
Մինչ կ'արիւնէր խորն հոգւոյդ դեռ երէկիդ վէրքն անլուր... :

Ու վայեցի՛ն գլխուդ վրայ գիշերային չա՛ր բուեր
Ու վըհուկնե՛ր քինայորդ... ու թափեցին գետնաքարչ
Հագագներէ խըռպածայն ճահճային հե՛տ լուտանքներ...
Մինչ հրաշալի ե՛րզն հոգւոյդ գէպի Արփին թեւ կ'առնէր... :

Փարիզ, 1945

ՄԱՐՏԿՈՒՀԻՆԵՐ ՈՂՋԱԿԷՋ

Կ'ողեկոչեմ ձեզ այսօր,
Ո՛վ շուշանէ ձեռքերով
Եւ աչքերով արեւի
Մարտկուհիներ ողջակէզ :
Երեք տարի է արդէն
Երեք անգամ ոճրական,
Երբ նոր ներսն մը խուժողով,
Ամփիթաարին մէջ արեան՝
Գազաններն իր բընազդին
Ձեր սրբութեան արձակեց . . . :
Ահազանգով դրղըրդացուց հողն համակ .
Ու սարսափով մը խելայեղ դուք տեսաք՝
Հրասայլերու անեղաչոինդ անցքէն վերջ,
Փըլուզումներն և աւերներն անաւոր
Ձեր ծաղկաւէտ ու խայտաշէն տուներուն,
Ու դիակնե՛ր, դիակնե՛ր ձերպերն ի վար փըլատակ . . . :
Սաւառնակներ շանթագալար թնւերով՝
Ասաղերէն վար դըժոխք մ'ամբողջ տեղացին

Օրոցքներու, դամբաններու վրայ խաղաղ՝
Գարուն մ'ազուոր իր վարդերու բոյլին մէջ
Վերածելով մոխիրի . . . :
Ի տես անլուր նախճիրին՝
Ձեր տատրակի նուրբ փետուրներն յեղակարծ
Արծիւներու ամրաթռիչ
Յաղթ թեւերուն փոխուեցան
Եւ ձեր վարդի հողին ըզգաց թէ փուշե՛ր,
Միա՛յն փուշեր ծակծրկող
Պէտք էին արդ ձեռքերու դէմ սրբբապիղծ ,
Եւ գառնուկն հեղ ձեր աչքերուն մէջ հանգչող՝
Բաշե՛րն հազաւ վրիժամըռունչ առիւծին :

Պահն հասած էր ընդվրզումին սրբազան ,
Ընդյատակեայ պայքարին ժամն հասած էր .
Հարկ էր փակե՛լ գործարաններն ու բերդերն ,
Ըշտեմարան և ազարակ փակե՛լ պինդ՝
Խուժանին դէմ մահասլաց ,
Ձէնք ու պարէն փոխադրող
Մէն մի սայլակ , ճեպընթաց
Կասեցընե՛լ կողոպուտի վազքին մէջ՝
Եւ արտերուն մէջ փըխրուն
Ա՛լ դադար տալ անընդմէջ
Արօրներուն ժիրաժիր .
Ճրմլել խաղողն ու զայն նեան՝ լ վերըստին
Հողին բեզուն շերտերուն .
Ձե՛ր իսկ ձեռքով հըրկիղել
Ձինարաններն ու խորտակել կամուրջներն

Քան թէ յանձնել թշնամիին շահագործ
Ուժը երկրին բռնագրաւ.

Եւ արգիլել որ սև վիշապն արիւնոուշտ՝
Ձե՛ր երկրին մէջ, ըսպառազէն ձե՛ր գէնքով՝
Իր խուռնախիտ վաշտերն անեղ ձեզի՛ դէմ
Գաղանօրէ՛ն չըզինէր. . .

Վաստակաբեկ ձեր տաժանքով, ձեր արեամբ
Սընունդ չըտար տըզրուկներուն թունալի :
Ձեր մատներով հիւսուած մէն մի թել, կըտաւ,
Չընէր պատանքն երբայրներու գերեվար
Եւ կամ պարանն ամրակուռ
Կախաղանի մ'ոճրական. . . :

*
* *

Ընդյատակեայ սէգ պայքարին աննահանջ
Դատաստանի ժա՛մն է արդ. . .
Ճըզնաւորնե՞ր, ուրուականնե՞ր են աննիւթ
Որ բանտերէն Օշվիձի,
Ճամբարներէն ու քաներէն տըղմածածկ
Բերուեր են հոս : Կը խարխափեն ձիւնին վրայ,
Կը գողզըզան, ցընցոտիներ ունին լոկ
Ուսերնուն վրայ հալումաչ. . .
Կըմախատիպ ո՛վ անդամներ մահագող,
Տիեզերքին դէմ նետուած՝
Ո՛վ մարդկային խոշտանդում. . .

Կը փսփրսա՞ն, կը հառաչե՞ն, կ'աղօթե՞ն
Թէ լոկ անէծ'ք, լո'կ բողոք են մարմնացած :
Ժըպիտոն — աւա՛ղ — բողբոջեցա՞ւ օր մը գէթ
Այս աչքերուն, այս շըրթներուն վրայ ծիւրած
Ու ծաղիկներ թովչանքն իրենց բուրեցի՞ն
Այս այտերուն, այս մատներուն վրայ սառած :
Կը սրսըփան, կը հեւան .

Գաստակներու, ծունկերու

Սարսուռն ընդհատ, ծընօտներու ցաւատանջ
Կափկափուսով կը շատնայ . . .

Մինչ մըտրակներ, օձերու պէս գալարուն
Կը շառաչեն անխընայ

Արիւնլըւայ լանջքերուն վրայ կապտածիր՝
Պարան մ'անգութ հաստաբետ

Թեւերն անոնց կը չարչըրկէ ամրապինդ
Ու կը խըրի հետըզհետէ ոսկրերուն . . .

« — Գաղտնի՛ք մը լոկ, ո՛վ կիներ,
Խոստովանուած լո'կ գաղտնիք

Մ'այս գըլուխներն ուսերուն վրայ դեռ կանգուն
Կըրնայ պահել . . . » կը գոռայ ձայն մը վազրի :

Լո՛ւռ են կիներն, ու դամբանի՛ լըռութիւն :

Աղջիկ մ'ահա մարտիրոսի մ'աննիւթական
Քայլերով կ'առաջանայ :

Կը գողայ ձայնն, այլ վճռաբար կը խօսի .
« — Ո՛չ ոք զինած է մեր ձեռքերն ու հոգին ,
Լո'կ մեր կամքն

Ու մեր խըղճին թունդ պատգամն
Ուսուցին պարտքը վրէժին .

Ու վարձկաններ չենք բընաւ
Գաղտնիքն հողոյն Յուդային պէս սակարկող...
Եւ ձեր վճռին վերջնական
Պատրաստ ենք արդ...» :
Կատաղանքի խօ՛ւ մրրիկ...
Մահատեսիլ խոշտանգում
Հարուածներուն ուղղաձիգ... :
Զիւներուն վրայ կարծես վարդե՛ր կը բանան
Վէրքերէն վար ծորող շիթերն արիւնին :

Գիտե՛ն, գիտե՛ն կիներն արդ,
Գաղափարի մարտկուհիները գիտե՛ն
Թէ ա՛լ կ'երթան անյապաղ
Մարտընչումին սրբազան
Տուրքը վերջին իրենց կեանքո՛վ վըճարել :
Թէ խուցերուն մէջ հեղձուցիչ կազերու,
Դիակնակէզ փուռերու մէջ ճենճերող
Կամ փրտախտի մանրէներով պատուաստուած
Իրենց ոսկրին և միսերուն աւերո՛վ
Կ'երթան քաւել դործն հողոյն... :
Ճրգնաժամի օրհասական այս պահուն,
Մազերնէն վար ծորող արիւնն յորդահոս
Ճակատներուն վրայ անոնց
Մարգարտացող կ'ըլլայ պըսակ մահափայլ... :

Ըսէ՛ք, քոյրե՛ր հողելոյս,
Ո՛վ շուշանէ ձեռքերով
Եւ աչքերով արեւի

Սրբուհիներ՝ որ ողջակէզ,
Երբ Շաքէներ, ժան տ'Արքներ
Ձեր սըրտին խորը սաղմոսներ երգեցին
Եւ ձեր արեան կայլակներէն կարկաչող
Կանչն յաղթալո՛ւր որոտաց՝
Դուք չըզգացի՞ք թէ խարոյկի մ'ահաւոր
Հըրդեհն արդէն ձեր մազերէն փողփողէջ՝
Եւ ուխտեալի ճակատներէն լուսագէտ՝
Դէպի աստղեր ծիածանուող թա՛ղ որպէս՝
Շողերն անմահ դէպ՝ Արչալո՛յս կը սըփռէր... :

Փարիզ, 1947

Մ Ա Յ Ր Ս

Կ'ապրի լըռակեաց անմիտ ժըխորէն հեռո՛ւ աշխարհին,
Ու մեկուսացած յուշերոյն անցեալ, վիշտոյն իր ներկայ,
Թօթափած կեանքին ըղձանքներն ունայն, յոյզերը չընչին,
Մարդկային խորո՛ւնկ խոհերու ձայնին կ'ունկընդրէ հիմա:

Հուսամուտին քով կ'աշխատի անդուլ օրերը ձըմբան,
Հինէն նոր կարել թոռներուն համար՝ իր գիւտն է աղուոր,
Մինչ ձիւնը կամաց կ'իջնէ ծառերու մերկ ճիւղերուն վրան,
Մերթ կը կարդայ ինք, մերթ ալ կը գիտէ ճամբան հեռաւոր,

Ու կամքէն կարծես անկախ կը ժայթքի հառաչա՛նք մը խոր...
(Զիւնին տա՛կ մընաց արդեօք կորուսեալ զինուոր իր տըղան)
Սակայն ան չուզեր բաժնել մեզի հետ վիշտերն իր բոլոր,
Կը ժըպտի անոյշ Հերմիկին խելառ մէկ խօսքին վըրան...:

Ձմբան գիշերներ թոռներուն համար ձայնոյն իր մեղմիկ
Կը սիրէ պատմել Հայոց պատմութեան դրուագներն աղուոր,
Մինչ սիրեմի մը գուժկան ճիչը սուր՝ Պուրժէի մօտիկ՝
Կ'արիւնէ յանկարծ սիրտն համատարած գիշերին անդորր...:

Իր ծունկերուն վրայ Միհրանիկն հիմա քուն մըտաւ յոգնած •
Մեծ մօր ձայնն անոյշ օրօ՞ր մ'էր թէ լոկ հեկեկա՛նք խորունկ...
Ի՛նչ փոյթ... մանկիկն հեզ ահա քընացաւ ու հանին կամաց
Անոր վրայ փրօեց կորուսեալ հօրկան վերարկուն տաքուկ... :

28-2 942

ՋԻՆՈՒՈՐԻ ՄԸ ՂԻՐՄԻՆ ԱՌՋԵԻ

Հո՛ւս են մասունքն իր լքուած՝ խոպան արտի մը եզրին... :

Փայտէ խաչի մը թեւին՝ անձրեւներէն աւերուած

Անուն մ'անյայտ ու թիւեր... պատմութիւնն իրհէ՛ք կեանքին... :

Հողակոյտին կը հսկէ զինուորի բառն իր կանանչ... :

Մոռացութի՛ւն եւ ըստուեր... Յիշատակի ո՛չ մէկ բոյր

Պիտի գուցէ բուրվառէ շիրիմն այստեղ մոլորած... :

Անմոռուկի ոչ իսկ փունջ մ'որ սիրտի պէս վըշտածոր

Կամ աչքերու պէս խոնաւ լա՛ր արցունքներ սրգամած... :

Դեռ երէկ ի՛նքն ալ կ'ապրէր ու կը ժրպտէ՛ր վարդերուն... :

Կը զգար սրտին մէջ յորդող դարունն երա՛կ առ երակ,

Ըստեղծագործ խոկումին հեւքերէն սիրտն էր տրոփո՛ւն... :

Կամ աննրկո՛ւն ճակատն ու ժրբաջան ձե՛ռքն էր անխաբ,

Որ պիտի կեա՛նք տար հողին, քարերուն՝ ձե՛ւ ու հասակ,

Որ քրտինքո՛վ պիտ' ուզէր օծել արտերն՝ ո՛չ արեամբ... :

ՈՒՍԱՆՈՂԸ

Ո՛չ, աամիկ չէ գործատան դէմ ըսպասող
Սա հայ տըղան սեւաչուի,
Ձեռքերն անոր չունին վէրքեր ու թոքերն
Անվարժ են դեռ պողպատներու պայքարին
Մէջ չնչելու կուպր ու մոխիր թունաւոր :
Դեռ չէ փարած անոր ազնիւ արիւնին
Սալերու դէմ տաշուող ժահրը մետաղեայ
Ու մորթն անոր անէծքի պէս ծակծրկուած . . .
Ան չէ եկած դեռ դէմ առ դէմ՝ մրցակից
Ճիւղաղային ըմբիշին՝
Մեքենային դժոխալուր
Ու փորձած ուժն անոր հետ . . .
Ձեռքերն անոր ձիւնաթոյր
Ծըծումբներու այրուցքով չեն կոտտացած :
Ուսանող է, սակայն աղքատ ուսանող՝
Որ չարաչար նախ պէտք է կեանքն իր շահի :
Գործարանը խորթ է իրեն, անծանօթ .
Իր աչքերուն մէջ խորասոյգ ու կրքոտ

Կեանքի տարբեր երազ կայ...
Հոն տեսլական խոյանքներու հոգեթռիչ
Ամբողջ աշխարհ մը հրրայրքով կը թրթռայ...
Իր նայուածքին դէմ կը շողան քաղցրօրէն
Վարդերն ամբողջ թերթիկներով մեղրածոր՝
Կիլիկիոյ մէկ գեղակառոյց աւանին :
Դեռ այրի մօրն աղապատանքը ջերմիկ ,
Ծաղկահասակ քրտոջ ժըպիտն աղուական ,
Գուցէ և դեռ գեղազանդուր , ամօթխած
Դրբացի հայ աղջընակի մը քնքուշ
Պատկերները կարօտանքով կ'օրօրուին... :
Իր տեսլապաշտ հողին ունի գերագոյն
Պաշտումն՝ աւեր ու թողլըքուած օճախին
Ու կը զգայ մերթ թէ կուրծքին տակ կը փրփրէ
Վըրէժ մ'արդար հողին համար բռնադրաւ
Եւ ի խնդիր եղեանի մէջ խողխողուած
Աճիւններո՛ւ նահատակ...
Մինչ բըռունցքներն իր սարսուղէն կը զսպեն
Ընդվըզումն իր հողիին
Արշալոյսի շողերուն պէս բըռնկող :

Կը բացուի գուռը մետաղի գործաստան
Իր երկաթէ ծանր ու մեծդի թեւերով .
Պահ մը միջոցը կը լեցուի խըլաշօինչ
Ու մոլեգնող ու ծաւալող աղմուկով ,
Անիւններն ա՛լ սարսութաւալ պոռթկումով
Գալարաթռիչ , խուլ զայրոյթով կը հեւան ,
Մշտահօլով ու համաշափ կըշռոյթով

Կը բըզըքտեն , կը յօշոտեն խօլաբար
Նոր կերպերով ու չափերով օժտելու
Նիւթը վաղուան քաղաքակիրթ ապրումին
Եւ կամ ռազմի մ' ոճրական . . . :

Ահագանգով կը սարսուայ հիմը շէնքին ,
Ելեքտրաշարժ անիւներ շանթ կը սրօկեն
Հողովոյթին մէջ պողպատէ մուրճերուն :

Սալին իյնող մէն մի զարկ՝

Կեղեքումի , ըսպառման

Երգ մ' է տրտում հացին համար դառնահամ
Ու մահազանգ ապրուստի . . .

Մինչ վերէն վար ծորող մուրի անձրեւին

Ու խոնջէնքի համայնակուլ ցաւին մէջ

Կը պրկըւին , կը կոտտան

Վաստակարեկ ոսկորներն ,

Հիւժեալ ջիւերն ուսանողին յոգնատանջ՝

Բուխերիկներն օդին մէջ

Աշտարակուող զերթ երախներ դիւական՝

Մուխ ու մոխր , ծուխ ու ծըծումբ կը թքենն

Ու պահ մ' արեւն իրենց ետին կը խեղդեն . . . :

Ես կը խորհիմ հայ տրդուն — մե՛ծ ողջակէզ —

Կաթիլ կաթիլ արտասուող իր քրտինքին ,

Ըսպառումին իր դաժան ,

Եւ ամէն օր Գողգոթայի այս ժայռին

Դէմ փըշըւող իր մաքրաշող երազին . . . :

Կ Ա Ր Ի Մ Ե Ք Ե Ն Ա Ն

Ա.

Լըքուած անկիւնը դաւիթին կիսաւեր՝
— Կողոպուտի հէ՛ք մնացորդ —
Վերադրտանք զայն սիրտ մ'որպէս զոր մաշեր
Են հոգն ու վիշտն ու կարօտ,

Օր մ'երբ տանջուած, արեւակէզ ու տժգոյն
Երկու որբեր, այբի մ'հէք,
Աքսորի սև ճանապարհէն դարձանք տուն՝
Ճամբորդի պէս նաւարեկ :

Քարուքա՛նդ էր ահութը մեր, աւերակ՝
Որպէս դամբա՛ն մահաստուեր . . .
Չէր ճարճատեր ա՛լ այնտեղ կա՛յժ մը կըրակ,
Սեմն ալ մամուռն էր պատեր :

Ո՛ւր էր, աւա՛ղ, մեր հին բունիկն՝ ընդունող
Ամէն դայլայլ ու արեւ,
Ո՛ւր էր ծաղկած այգեստանը լուսաշող,
Վառ վարդերն ու թարմ տերեւ . . . :

Մառանն էր ճո՛խ, կարասներուն մէջ մաքուր՝
Մեղրը, կարագն ու շաքար,
Հօրս քրտինքին ձօն՝ մանանայ երկնատուր՝
Կը հոսէին անըսպառ... :

Խըմորը պիրկ, դոր տաշտին մէջ լիաբա՛ր
Մայրիկս աշխո՛յժ կը շաղուէր,
Կը նօսրանա՛ր, կ'առատանա՛ր, կը պոռթկա՛ր
Իր սիրոյն պէս ինքնանուէր :

Աւա՛ղ, ոչի՛նչ կը մընար մեր լուսաւոր
Անցեալէն... լո՛կ լըքաւեր՝
Ժանգոտ նօմանն՝ որ կաղանդչէք մ'իբր աղուոր՝
Հայրիկս Պոլսէն էր բերեր :

Արծաթաշող ասեղն անոր նուրբ ու սուր
Կարեր էր բիւր լաթ, թիկնոց,
Հարսի բեհեզ, նորածինի խանձարուր,
Մեր խորանին նոր ծածկոց :

Եւ անիւն իր՝ կարուհիին հետ ճարտար՝
Երգեր էր ե՛րգ դաշնագեղ,
Իր թաւալուճն եղեր մրմո՛ւնջ ոսկեբառ,
Սիրերգ, օրերգ, մե՛ղմ գեղգեղ... :

Լուռ է հիմայ... Մօրըս սիրտին պէս տանջուած
Ու սրգաւոր անո՛ր պէս... :

Արծաթազօծ անիւն իր ժանդ է պատած,
Շարժն իր դարձած՝ դո՛ղ մը հեզ :

Ա'խ, կը յիշե՞ս, ըսէ՛, կայտառ մանուկն այն,
 Եղբայրս անմեղ, սեւաչուի,
 Որ կը փորձէր բի՛ւր հընարքներ կանթիդ վրան,
 Էիր ընկերն իր խաղի:

Իր ինքնաշարժն էիր, քիչ մը կաղընթաց,
 Շըռընդալից, թաւալուն,
 Կամ երազող հոգին կուտար քեզ յանկարծ
 Օդանաւի մ'ահե՛ղ չուն...

Զըմեռն ալ երբ փըռէր ճերմակ իր սաւան,
 Ծածկէր տանիքն ու փողոց,
 Ու երբ մոռնար մեզ մեր կաղանդ Տէր-Պապան
 Ծխնին փըլած, դուռը դոց,

Դուն այդ ատեն կ'ըլլայիր նաւն հեքեաթի,
 Կը տանէի՛ր մեզ հեռուն,
 Գեղակառոյց երազներուն հրաշալի
 Կը բանայիր լոյսէ դուռն...:

Հիմայ ոչի՛նչ ունիմ այլեւս յուսալիք
 Ո՛չ իսկ պատրանք մ'օրորուն...
 Տանջուող հոգիս ալ կարծես փա՛կ է գալիք
 Վարդ ու զըւարթ օրերուն... :

Ձե՛ս իսկ կարող կարել ըզգեստ մը սուգի,
 Կանթըդ ա՛լ ձեռք մ'է կոտրած...
 Լալկան մրմունջդ հոգիիս մէջ կը սուզի,
 Գիրերդ՝ հեքեա՛թ անիմաց... :

Բայց կը տանի՛ր քեզ հետս քաղքէ միշտ քաղաք
 Յոգնատանջ սիրտ մ'իբր հըլու,
 Կորած Եղբորս, քսնդուած Տունիս յիշատակ՝
 Քեզ արցունքո՛վս իւզելու... :

Փարիզ, 2-1-1943

ՆԱԽՃԻՐՆ ՕԳԷՆ ԿԸ ՍԱՆՍՈՒՆԻ

Օդանաւային պատերազմի մը առթիւ

Նախճիրն օդէն կը սաւառնի այս գիշեր...
Արեւելքէն Արեւմուտք,
Պաւարակուռ ըստուերներէն իրիկուան
Թեւերն հրձիգ հըրէշներուն օդաթռիչ,
Բազէշներուն պողպատեայ,
Գոռումներով ու խոյանքով խելայեղ
Կը բըզըքտեն թաւիչ կուրծքը գիշերին :
Սաւառնակի թեւերն ահա կը սուրան
Այսահար, խօլ վիշապներու սրոտով
Ու շանթերու խելացնորիչ սըլոցքով
Ամպերու մէջ կը նիզակուին զերդ ամպրոպ...
Անոնք կարծես լարուած, սնուցուած ըլլային
Ախտապարար բընազգներու մոլուցքին
Մէջ փրփըրող ու դիզուող
Ոճիրներով և ոխերով քինայորդ... :
Հիւանդ ջիղերն են զալարուող բռնութեան,
Երակներն են ախտակուտակ ցասումին,
Աւերումին, հըրկիզման՝

Որ այս գիշեր խաժամուժով մը դաժան՝
Պիտի պոռթկան, պիտի պայթի՛ն սարսուղին...
Գուժարձակներ կ'եղերդեն
Վերջաշխարհի փողերուն պէս ահաւոր...
Մահը կ'ոռնա՛յ հազարաձայն հագագով...
Նըկուղներու մէջ մըթին,
Խըրամներու մէջ խոնաւ
Ամբոխը հոժ սեղմըւած՝
Կը սարսըռայ օրհասական դողերով...
Երախաներն իրենց մօրկան ծունկերուն,
Քրդանցքներուն փարելով
Մահուան տարուող գառներու պէս կը մային...
Ծերունիներ խելագարի աչքերով
Կը լըսեն վազքն օդաթըռիչ դեւերուն
Ու կը խորհին, գուցէ դըժոխքն այս գիշեր
Ճիւղաներու թեւերով
Ու երախոյն հըրէշներու թունաւոր
Պիտի երկիր արշաւէ...
Կը կափկափեն ծընոտներն ու կը դողան
Անդամները ջրղաձգական սարսուռով.
(Ռազմադաշտին վըրայ, գուցէ այս պահուն,
Երիտասարդ զինուոր տըղաքն իրենց պերճ՝
Սըւինահար՝ դուցէ մահուա՛մը կը պսակուին...):
Քաղաքին վըրայ, վերն առկախ,
Ի՞նչ են ջահերն այս տօնական, երփներանգ,
Որ օդին մէջ աստղերու պէս կը փալփլան...
Հրախաղութեան ի՛նչ կայծկըլտուն տեսարան...:

Տեղատարա՛վը հրրահրուտ անձրեւին...
Սաւառնակի հաղարաւոր թեւերէ
Ռըմբակոծո՛ւմ, ուրմբակոծո՛ւմ խօլաշոխնդ...
Կը սասանի ընդերքն հողին հրաքըխած,
Կը ճարճատին, վար կ'իյնան,
Ռոււմբերու տակ, կանգուն ամէն շինութիւնք,
Հըրդեհ մը հոծ, բազմածաւալ կը լայննայ,
Կը լափլիզէ հորիզոններն հեռաւոր
Ու ծուխն անա ոլորուելէն կը լայննայ,
Կ'այրի՛ն, կ'այրի՛ն թաղեր ամբողջ, աւաններ,
Նաև մարդիկ նըկուղներու մէջ կ'այրին
Եւ կամ ողջ ողջ փլատակներու տակ թաղուած
Բըզըքտըւած, խորշերու մէջ անձանօթ
Կ'անշընչանան յեղակարծ
Ծերպերու տակ փըլատակ:
Դըղըրդազին կը խորտակուին բազմայարկ
Շէնքեր չըքեղ՝ մուխ ու մոխիր ցայտելով:
Փապուղիներն ասֆալթէն դուրս կը ժայթքեն
Խողովակներ ջուրի կազի, ելեքտրի,
Անշնչելի դարձնելով օդն հեղձուցիչ...:
Ու կը պայթին ընդհուպ ոււմբերն « յամեցող »
Ու խառն ի խուռն երկինքն ի վեր կը նետեն
Առարկաներ, թեւեր մանկան ջարդուփշուր,
Խոցոտած գլուխ մ'աղջըկան,
Որոնք կ'իյնան խարոյկին վրայ վերըստին
Հրկիզուելու, մոխրանալու վերջնական...:
Վայնառուններն ու քրքիչներն աղեխարշ,
Նաև փախո՛ւստն յուսահատ

Ողջակիզուող ամբոխին... :
Կը պրկըւին մըկաններն
Ու վիրաւոր երակներէ լայնաբաց՝
Կ'իջնէ արիւնն ակերու պէս յորդահոս...
Ռազմի ըստուերն ուրուային
Բոցերուն վրայ կը դառնայ պարն արիւնի
Ու ծիծաղն իր չարաշուք
Մահաստանին մէջ կը լայննայ քրքջածայն... :

Մաւառնակներն ահա կրկին կ'արշաւեն...
Խնջոյքն արեան չէ գուցէ
Դեռ կատարեալ... եւ աւերն՝
Հաւասար իր ցասումին... :
Դեռ Մողոքին ողջակէզ են պարտաւոր.
Գուժարձակներ խուլ կեղերջով կը հեծեն.
Իրենց ժըխորն ահալուր
Գիշերուան մէջ անցքը մահուան կը գուժէ :
Ի՞նչ են սակայն վերն, այնտեղ
Թիթեռներն այն երկնածեմ
Որ դէպի վար հողին շունչով կը ծըփան,
Մանանա՞յ են, թե՞ րթ են վարդին ըսպիտակ,
Փետուրնե՞րն են հրկիզուած
Հրեշտակներուն՝ երկինքին մէջ ահաբեկ... :

Թըռուցիկներ կը ձիւնեն
Թեւերէն վար վիշապներուն երկնասլաց...
Մատներուս մէջ դեռ կը սարսուայ ջղաձիգ՝
Հորիզոնէն եկող մահազդ մը դժխեմ...

Ո՛վ հրէշային հեղնութիւն,
Բարբանջանքնե՛ր լուսանքի,
Ու դետնաքարչ հագագներէ խրոպածայն
Վիժած խոստո՛ւմն արդարութեան անօթի
Եւ յանկերգներն ապարդիւն՝
Քարոզներու և ճառերու շքնական
Որոնց իբրև ապացոյց՝
Սաւառնակի թեւերէն մա՛հ կը ծորի... :

Փարիզ, Ապրիլ 1944

ՋԻՆՈՒՈՐՆ ԻՐ ՉԻՈՒՆ

Ա.

Կը տօնէիր մարմանդներուն մէջ դալար
Կեանքն անկաշկանդ ու թեթև,
Արեգակով տաքուկ, բոյրով հողմավար
Կ'արբենայի՛ր, նըժո՛յգ սև:

Կ'եռար արիւնդ ձիու առոյգ երակէդ
Կապոյտին տակ անսահման,
Բաշդ՝ հովերու համբոյրին ձօ՛ն արփաւէտ,
Բեգաս մ'իբրև յաղթական...:

Քեզ կապանքող սանձ ու թամբէն ձերբազատ,
Գոփիւնիդ հետ, ուժգնօրէ՛ն
Կ'արձազանգէր վըրընջիւնըդ կենսախայտ՝
Գետն եզերող ուղիէն...:

Կը ցըցէիր արծաթափայլ պայտերդ վեր
Ու փոշիին մէջ ոսկի
Կը լոգնայիր երանութեա՛մբ հեշտասէր
Որաներուն քով հասկի:

Քե՛զ ալ աւա՛ղ, պատերազմի են կանչեր,
 Ո՛վ անլեզու, հէք մարտիկ,
 Շալկած ահա զէնք ու մըթերք կ'ելլես վեր
 Լերան կողէն դարձդարձիկ:

Սանձուած հիմայ, լոկ բեռնակիր, յետին գրաստ՝
 Լեզուդ չորցած, կախ բերնէդ,
 Լուռ ու կարծես խոկուն կ'երթաս ռազմադաշտ,
 Բռնած տղմուտ արահետ...:

Հին փըքոցի նըման նիհար, կը Ֆըշաս
 Ու կ'ընկերկիս լուծիդ տակ...:
 Կը սայթաքիս ամէն բոպէ, մաս առ մաս
 Կը չափես տի՛ղմն անյատակ...:

Մըտրակ մ'անգութ կը շոտաչէ կողիդ վրան
 Ու հայհոյա՛նք մ'անպատկառ...:
 Բայց չես շարժիր, այլ կը խըրիս յոգնաջան,
 Վիրաւոր, խոնջ, փոսն ի վար...:

Գըլխուդ վերև, միշտ կը գոռայ հրետանին,
Կ'այրէ բոցը քու ունեզեր
Ու բաշիդ մէջ կը մըխայ հոտը խանձին՝
Զերթ խընկաման մահաստուեր... :

Մինչ կը լըսուին ուղմադաշտէն ձայներ խուլ
Վիրաւոր հէք մարմիններ
Կը դալարուին, կը կըծկըւին սայրասուր
Ցաւերու մէջ կարեւլէր... :

Անասունի հոգիդ միշտ հաշտ ու անդորր՝
Պիտի երբեք չըմբռնէ
Եղբայրասպան սխն ու ոճիրն անաւոր
Ու վատութիւնն ի բընէ :

Նայուածքդ անոյշ հրաւէր կուտայ ա'լ մահուան,
Հոգիդ տակաւ կը փախչի...
Քունըդ խաղա'ղ ըլլայ, անդին օգնական
Ու քե'զ զըրախտը երկնի... :

1944 Փետրուար 4

ԱՍՈՒՊՆԵՐ

Հ Ա Յ Լ Ե Ջ Ո Ւ Ի Ն

Քաղցրամրմունջ օրբերդին հետ մայրենի,
— Հին օրերու բոյր ու համբոյր անըսպառ —
Ընդունեցի քեզ դերդ նշխա՛ր պաշտելի՝
Բայց չըգիտցայ սէ՞ր էիր դուն թէ բարբառ... :

Օր մ'արեւոտ բլրան կողին վրայ դալար,
Հայ մըշակին քաղցր երգին մէջ գալարուն,
Ուլի մայիւն, ալ կարկաչուն, սրի՛նդ գոհար՝
Քեզ արձագանդ գըտայ բնութեան ձայներուն... :

Ապա խունկի կապոյտ ամպին հետ ծածան,
Խորանին սուրբ ըստուերին մէջ խորհուրդի,
Ունկընդրեցի քեզ, — Պատարագ հոգեձայն —
Միւռոնաբոյր նարեկ, շուշան Շնորհալի :

Հակած ահա մասեաններուդ վրայ ոսկի,
— Կը թնդայ մինչ հին յաղթերգիդ ձայնն իմ մէջ —
Կ'ոգեկոչեմ քեզ, վեհ լեզու մայրենի,
Ըզմայլումի, սիրոյ հրայրքով միշտ անչէջ :

Նաւասարգեան շեփորներու շունչն ես դուն,
Միջնադարեան աշուղներուն փունջն ես դուն,
Կոմիտասի « Անտունի »ն ես կողկողուն,
Մերթ ալօթք ես ու մերթ բողոք գալարուն . . . :

Օրհնեա՛լ ըլլան թող քերթողներդ հին կամ նոր,
Որոնք նրբին քանդակումով ըրին քեզ
Կոթող սիրոյ, նըւագարան մեղրածոր,
Սիւն աստղափայլ, վառ ատրուչան լուսագէտ :

Հայաշխարհի աւերներէն արգաւանդ
Կոփուած քընա՛ր՝ ուր ծաղկող երգն է անմեռ,
Արագածի զմրուխտ ծոցին մէջ հնաւանդ
Նոր աշխոյժով արդ կը սլանաս լոյսն ի վեր :

Փարիզ, 25 Նոյեմբեր 1944

ԽՈՐՀՐԳԱՅԻՆ ՀԱՅՍՏԱՆԻՆ

ՏԻԿԻՆ ԱՐՇԱԼՈՅՍ ՍԱՐԳԻՍԵԱՆԻՆ

Երկիր, երկիր հայրենի, իմ հեռաւոր սրբութիւն,
Դիցալէպի մ'էջերէն յառնող ոսկի՛ քերթըւած,
Հուսեղ օրրան Նարեկին, Շնորհալիին իմաստուն՝
Եղեմակա՛ն օթեւան՝ ուր բնակեցաւ Ինքն՝ Աստուած . . . :

Արշաւաստ՛յր գետերէդ կ'անցնի կարկաչն արիւնին
Արամներուն, Հայկերուն, յաղթապըսակ պապերուս,
Հովերուդ մէջ հեշտալուր լեցուեր է մրմունջն հեշտագին՝
Մամիկներուն մեր բարի, հէքեաթներուն ոսկեհիւս . . . :

Մրրիկներուդ մէջ կ'երգեն յաղթութեան ըիւր շեփորներ,
Ջրլէժներուդ մէջ ետուն և ուժգնութեամբ հրաշալի
Ռազմերդն անոնց կ'առնէ թև . . . Արծիւներուն այգաջեր
Երամն ահա ծագէ ծագ՝ կ'ըլլայ խոյանք վիթխարի . . . :

Ի՛մ Հայաստան, ի՛մ երկիր, ժանա դուպարներն ու դաւեր
Ժամանակին ու մարդոց ըրին քու ծոցդ աւերակ .
Բայց դո՛ւն, երկիր՛ր իմ զմրութեամբ, երէկ խոնջ ու լըքաւեր՝
Այսօր դալար ես, յուռթի, ըզգեցած բոյր ու երանգ . . . :

Աւանդական դարերու երազալո՛ւր անդաստան ,
Մենք, զաւակներդ հեռաւոր, չորս հովերուն, տարագիր,
Թաց աչքերով կ'երազենք բռնագրաւ հողդ երէկուան
Ու մեր բաժի՛նը կ'ուզենք արեւիդ տակ կենսալիր . . . :

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Պարոն Ե. ՃԻԻԼԷՐԵԱՆԻՆ

Լուսաբացին՝ քրսան և վեց հովիտներէ
Շուշան քաղենք շափրակներով մարգարտացօղ
Ու սլանդուխտի կարօտաբոց մեր ձեռքերով
Թերթե՛նք զանոնք վերածնութեանդ յաղթանակին ,
Եղեմական հայրենի հող :

Քրսան և վեց անգամ թրթռա՛ն թող շեփորներ՝
Որպէս յաղթերդ աւանդափառ՝ զոր հնչեցին
Յաղթահասակ ու հըրաչեայ Հայորդիներ՝
Դիւցազնագեղ տօներուն մէջ Նաւասարդի :

Քրսան եւ վեց մումեր վառենք մեր հողույն դէմ
Ու բուրվառներ ծրխենք խունկով մեր կարօտին ,
Իբրև բոցեղ ատրուչաններ՝ զոր ջահեցին
Մեր հեթանոս ու քրմական հայրերն ազատ՝
Մարմարակերտ մեհեաններուն մէջ հաւատքին :

Քրսան եւ վեց փարչեր յորդին թող գինիի...
Կարկաչն անոնց հոսէ ժըպիտ ըսփոփարար

Կաթիլներուն մէջ մըկըրտենք մեր սիրտը խռով,
Յետոյ մարե՛նք ուրացման ու ոխի կայծեր՝
Բաժակներու մէջ ծիրանի . . . :

Քրտան և վեց աղանիներ թըռի՛ն այսօր
Ու ետ դառնան ճիթենւոյ ճիւղ մը կըտուցին . . .
Արարատի ճակտին շարուին — թա՛ղ դիւթական —
Հայրենադարձ նաւեր որպէս տապան նոյին . . . :

Ն Ե Ր Գ Ա Ղ Թ

Դադա՛ր ըլլայ հալածական
Ու տարագնաց մեր քայլերուն,
Ուղիներուն անհանգրբւան
Եւ երթերուն մեր անկայուն:

Մեր կոպերուն տակ ծո՛վ արցունք
Ու ոտքերուն դէմ խոր վիհեր՝
Արեան շիթով չափեցինք հունն
Աշխարհներու մահահրաւէր...:

Օ՛, մեր անտուն թափառումի՛ն,
Մահախուճապ փախուստներուն
Վերյուշն իսկ վէ՛րք է դառնագին,
Մղձաւանջի մաղձով փրփրուն...:

Օ՛, վիհէ վիհ քանի՛ անկում,
Քանի՛ խոցեր արնակայլակ
Եւ անշիրիմ քանի՛ աճիւն
Լացինք օտար աստղերու տակ...:

Խորհրդային մեր լոյս երկիր ,
Արմենական մեր սո՛ւրբ օրրան ,
Հարազատներդ քու տարագիր ,
Եօթ ծովերով քեզմէ բաժան ,

Սրտերն աղբիւր ցաւի պղտոր ,
Օտար սեմին դէմ աղեկէզ՝
Քու վերելքիդ հաւատաւոր՝
Քու բարբառո՛վդ օրհնեցին քեզ...:

Եւ դուն , ոգի՛ն ցեղիս անմահ ,
Լոյս ծիրկաթին՝ գիշերներէն
Մինչև արևն հոգեհրմայ ,
Մինչ յաւիտեան , գեղեցկօրէ՛ն

Լուսատարած... Այսօր սակայն
Ի՛նչ հատուցում հայրենաբաղձ
Քու գոյութեանդ... երկնածածան
Երազի՛ր երթ՝ դէպ՛ աւետեաց

Բոյնդ երջանիկ... ձայնասփիւռներ՛ր ,
Օգու լիքնե՛ր դուք հրաշաձայն ,
Զորս ծագերուն , աւետաբեր
Տարէ՛ք հրաւէրն հայրենական :

Ներգա՛ղթ , ներգա՛ղթ... դադար այլևս
Հայկայ զարմին անդաստական ,
Ճամբաներուն արիւնակէզ ,
Իր քայլերուն անհանգրըւան...:

Ս Օ Ս Ե Ա Յ Ա Ն Տ Ա Ռ

Պարոն Տ. ՉԻԹՈՒՆԻԻՆ

Այգաբացին ցողաթուրմ, անտառին մէջ հարեւան,
Հիացումով մանկացած՝ երգ մը բերնիս կուգամ ման.
Կը զուգերգեն ինձի հետ լուսակարկաչ ակ մ'անդին,
Հոս բարտիներ, թրթռաթել քընար՝ ծոցին մէջ հովին...։

— Անտա՛ն, կ'ըսեմ, թէ նախնիքս երկրպագու երբեմն քեզ՝
Որքա՛ն էին գեղամով ու բանաստեղծ խորքին մէջ...
Եւ եթէ վինն հովերուն դիւթեց հոգին անոնց հեզ,
Սօսեաց կախարդ անտառին չէ՞ր դիցուհին միթէ պերճ...։

Կ'ըսեմ, — հայրե՛րս հեթանոս, Արեւորդի՛ք ջերմեռանդ,
Երազամով վըհուկներ կախարդանքին բընութեան,
Մէջն աչքերուդ տեսիլքի հազարափայլ ճառագայթ.

Ձեր արիւնին մէջ կռուն՝ հազար վիշա՛պ նայիրեան,
Դուք երկչոտներ չէիք կամ ապերախտնե՛ր մեծ շնորհին
Երբ պաշտեցիք Արեւն ու երգը Սօսեաց Անտառին...։

Ձեզ պէս զանոնք կը պաշտեմես՝ ձեր աղջիկն հարազատ...։

ՀԱՅՐԵՆԱԲԱՂՉՈՒԹԻՒՆ

Կարօտ մ'յաճախ ծանրօրօր տանջանքի պէս անսահման
Հողիէս ներս կը սուզի,
Կը դառնայ կանչ գերադոյն, մինչ մեկնումի մ'անվարան
Կ'ապրիմ հրապոյրը դազանի. . . :

Աչքերուս դէմ կը յորդի՛ն ջրվէժի պէս՝ Գեռաւոր
Հորիզոններն հայրենի՛
Որոնց կը զղամ դիւթանքին մագնիսական ուժն հըզօր՝
Ամէն օր քիչ մ'աւելի. . . :

Իմ պապերուս հողին վրայ կանգնած տընակս արեւոտ
Ծովու մ'ափին շափիւղայ,
Դռներն իրեն կը բանայ թեւերու պէս գորովոտ
Ուր սիրտս անսահմա՛ն կը սուրայ. . . :

Տընակիս մօտ կը սահէր աղբիւր մը ջինջ, կարկաչուն
Փայռի գոգէն ադամանդ,
Իր նըւազին ունկընդիր էին ուլերն ոստոստուն
Ու ծաղիկներ լուսացայտ. . . :

Պատըշգամիս տակ սլացիկ վարդենի մը պչրանքով
Կ'երկարէր իր թուփը վեր,
Որուն շուքին օրն ի բուն դեղձանիկ մը հոգեթով
Գեղգեղելէն կը ծիւրէր... :

Օրհնութեան պէս ծաւալուն՝ բոյրը հացին զոր կ'եփէր
Հանիս փուռին դէմ հրաշէկ՝
Մեր սեղանին կը կանչէր այրին աղքատ, որքն անտէր,
Պանդուխտն յոգնած, վըշտարեկ... :

Իրիկուան դէմ երգելով ճամբաներէն ծաղկաւէտ
Մըշակն երբ տուն կը դառնար,
Իր օայլակէն ոսկեծուփ, ցորեններու հասկին հետ՝
Կը բուրէ՞ր դա՛շտը դալար :

Ջըրաղացներ կ'երգէին թեւերն իրենց քըսելէն
Մերթ ջուրին, մերթ աստղերուն,
Կ'իջնէր գիշերը խաղաղ, կաղնիի մը ճիւղերէն
Իմ տընակիս քիւերուն... :

Կարօտ մ'հիմայ ծանրօրօր, վէրքի հանգոյն հրահոսան,
Հոգիէս ներս կը սուզի :
Կը դառնայ կոչ գերագոյն, ճանապարհի մ'անսահման
Կը շնչեմ բոյրն արփալի... :

ԵՐԳԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՏՈՒԵՐԻՆ

Դուք կը նկատուի՛ք, գալարուելէն
Միջոցին մէջ՝ ո՛չ զերդ նըւագ
Կամ հեղասահ մէկ ջինջ վըտակ՝
Որ ծաղկաւէտ իր ափերէն
Կ'անցնի օժած մարդն ու պուրակ:

Յնծաթաւալ չէք մեղեդի,
Խոստումը չէք ուրախութեան,
Տարփատենչ հեւք սաղունական,
Զոր կը հըծծէ սիրտ մը սրախ՝
Աստղերուն տակ մեղրածորան...:

Ողբանըւագ լա՛ր էք բեկուն,
Հեկեկա՛նք էք ցաւէն ծաղկած...
Ոգիները մեր նախահարց
Հոն կ'արիւնին դեռ՝ շառագոյն
Զեր խաղերուն մէջ մըկրտուած...:

Հեղեղներու պէս կը յորդի՛ք,
Հայ երակէն ծորող արիւն,
Ծրկարածի՛րդ ու կողկողուն,
Ու մըխալէն կ'ելլէ՛ք երկինք
Ողջակիզուող սրտի՛ հանգոյն . . . :

Պ Է Պ Ի Ե Ր Կ Ի Ր

ՏԻԿԻՆ ՊԵՐՃՈՒՀԻ ԷՆԷԿԵԱՆԻՆ

Առագաստներն երազին թեւեր առին ոսկեման... .

Մեկնի՛նք, հովերն են բարի ուղեկիցներ ուխտերթի,
Երբ տեսիլքին դարաւոր նաւերն արդէն կը մըխա՛ն
Կարօտի հո՛ւր ծըխանին բուրվառներէն ծիրանի :

Մեկնի՛նք, ընկե՛ր... . կը լըսե՞ս, մեր միսերէն ու սրտէն,
Երակներէն ու խիղճէն մի՛շտ նոյն պատգամն է ներքին՝
Որ զօրութեամբ մ'իմաստուն, մերթ բարութեամբ, հեզօրէն
« Դէպի երկի՛ր » կ'աղերսէ, կ'ազգարարէ անձկազին :

Մեկնի՛նք անդիղջ, երջանիկ, մեր դոյութեան ու կամքին
Միջնասիւններն յաղթակերտ դեռ քար առ քար չըփըլած,
Ու թունամոյն չանհետած վահագնազեղ պարմանին
Ճաճանչն հողոյն ու մտքին և ազգանունն յաղթապանծ... . :

Մեկնի՛նք անդարձ ու տանինք մեզ հետ ամէն, ամէ՛ն բան.
Հըպարտութիւն ու ժրպիտ և աստուածներ հաւատքի,
Հայ փառքերով բեռնաւոր Գիրն ու Գիրքեր Հայկազնեան,
Ե՛ւ մեքենայ, ե՛ւ արօր, վին ու վրձին այգալի :

Տանինք յուշեր պանդուխտի, և անուններ նահատակ,
Մեր հողուոյն մէջ զըմբռսուած և՛ հերոսներ անշիրիմ,
Տանինք մեզ հետ անբաժան փորձառութեան հանգանակ.
Սակայն մոռնա՛նք, օ՛ մոռնա՛նք մեր հին վէճերն սխերիմ...»

Անդի՛ն ընկեր, կը լըսե՞ս կախարդակա՛ն մեղեդին
Հայրենանիստ Սեւանին աստղաթաւալ ջուրերուն,
Ու տաղասաց սօսափիւնն Սօսեաց զմրուխտ Անտառին
Ու շեփորումն հընաւանդ Նաւասարդի տօներուն:

Առագաստներն Երազին ա՛լ յորդեցա՛ն, յորդեցա՛ն,
Երթա՛նք... Ծովերն են ծրփուն ճանապարհներ օրհներթի,
Ու Նաւն հսկայ Տեսիլքին արդ կը մըխայ սրբազան
Կարօտի հո՛ւր ծըխանին բուրվառներէն ծիրանի:

Փարիզ, Օգոստոս 1946

ԱՐՈՒ ԼԱԼԱՅԻ ՎԵՐՍԻՄՐՁԸ

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՎԱՐՊԵՏԻՆՆ
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆԵՆՆ

Եւ կարաւանը Արու Լալայի
Երբ հասաւ հեռո՛ւն, կուսական ասիեր
Ուր ո՛չ մի շըշունջ մարդկային ձայնի
Չէր բերում կեանքի մի փաստ օրհնարեր,

Ուր աւազուան էր փըռում անբերրի
Սաւանն իր կիզիչ, — անծիր գերեզման —
Խորշակն այրում էր դարբասներն հեռուի,
Մոխրի վերածում ժայռերն իսկ դաժան . . . :

Ուր ո՛չ մի թռչուն չէր երգում դիւթուած
Թըփերի վըրայ ծաղկած վարդենու,
Ու ոչ մի ջըրի կարկաչ լուսամած
Խառնում իր երգը հողմերին աղու,

Արու Լալան լուռ, խոկում էր, խոկո՛ւմ,
Իր հոգում ջահեր շիջում մի առ մի,
Եւ մինակութեան ցաւն անապառուտ՝
Կրծում էր սիրտը մեծ բանաստեղծի :

Մըրիկը-ողբում էր ինչ որ մահերդ...
Լաց էին լինում աստղերը վերից
Եւ բոժոժները ուղտերին մէկ մէկ,
Մահազանգի գուժ թըւում անձկալից... :

Աբու Մահարին տանջւում էր մենակ,
Խօսում աստղերի և հողմերի հետ,
Շոյում ուղտերին խոնջ ու փոշեծածկ
Ու դիտում անյագ՝ ճամբաներն անհետ... :

Եւ Աբու Լալան հեծում էր, հեծո՛ւմ...
Արցունքներն աչքից մարդարիտի պէս
Շաղ էին գալիս աւազի ծոցում՝
Մինչ նա խօսում էր ուղտերին այսպէս.

« Գընա՛նք, կարաւան, դառնա՛նք նորից յետ,
Քանի չենք թաղուել աւազի տակով,
Ա՛խ որոճա՛լով մաշւում ենք յաւէտ,
Ես, իմ ահաւոր մտածմունքը խըռով

Ու դուք՝ ձեր վերջին ուտեստն ըսպառած...
Դառնա՛նք կարաւանս, ուրական, մըրիկ
Դեռ որտընդոստ մեր դէմ չ'արշաւած...
Լուսնակ գիշերով հեռանա՛նք լըռիկ :

Ո՛վ արտեր յուռթի, աւաններ ծաղկուն,
Շատրըւանի մօտ երազող վարդեր,
Արմաւենիներ ոսկեղէն հեռուն
Ու զուլալ ջըրի հընչո՛ւն կազէլներ... :

Ո՛վ ժըպիտ կընոջ ու զաւկի համբոյր,
Մայրական արցունք և հօր օրհնութիւն,
Գուք հըրաշաղօր իմ արեան աղբիւր,
Յաւերժող կեանքին իմա՛ստ զերագոյն . . . :

Էլ չե՛մ ուրանում, չե՛մ ատում ես ձեզ,
Երկիր ու երգիք, մարգիք ու եղբարք,
Եւ ամբոխ խոնարհ ու բանուոր դու հեզ
Ես սիրո՛ւմ եմ ձեզ խոր յոյզով անմար :

Հո՛ղ հայրենիքի, օրհնեալ հանգրըւան,
Գոյութեան կրօնուան, խարի՛սխ լուսեղէն,
Սո՛ւրբ է պայքարը ազատագրման,
Սուրբ են մարտնչող ուժերն համօրէն . . . » :

Երբ կարօւանը Աբու Լալայի
Աղբիւրի նշման մե՛ղմ կարկաչելով .
Թողնում էր անդարձ աւազն անջըրդի
Ու Տուն էր դառնում ամո՛ւր քայլերով՝

Հովը երգում էր մի ինչ որ սիրերդ . . .
Ծափ էին տալիս աստղերը վերից
Եւ բոժոժները ուղտերին մէկ մէկ
Օրհնաձայն զանգե՛ր թըլոււմ բերկրալից . . . :

Փարիզ, Մարտ 1947

ՎՐԱՆՍՔԱՂԱՔԻՆ ԴՊՐՈՅԸ

ՕՐ՝ ՎԻՔՐՈՒԱՐ ԵԸՐԼԱՔԵԱՆԻՆ

Կը յուզուի սիրտըս քու հէք շէնքիդ ի տես, Հայ Դպրոց,
Կը կոթողուիս միամինակ դաշտի մ'եզերքն ամայի,
Կ'իջնէ անձրեւը երդիդ, կուլան հովերն ողբակոծ,
Այլ դուն անթարթ կը հսկես, հաւատարծարծ ա'չք սուրբի...:

Քուրջերու մէջ փաթաթուած ու թիթեղէ տանիքով
Հիւզերուն դէմ կը կանգնիս որպէս տաճա'ր հնամենի,
Որպէս կղզին արփաւէտ անջրբոյստին հողմախոտով,
Կամ ովասիսը դալար՝ երաշտին մէջ աւազի...:

Կը յուզուի սիրտըս ի տես մաշած սեմիդ, Հայ Դպրոց,
Ուր յաճախանքն յուշերուս այս գիշեր զիս կը տանի
Քու պատերուդ դօսացած ու դրոններուդ զիմաց գոց
Ուր դեռ անցեալ մը կ'ապրի հին յուշերու սխրալի...:

Ցնցոտապատ ու տժգոյն մանուկներու գլխուն վրայ
Կը կախուի ցած առաստաղդ՝ — երկնակամար ծիրանի —
Սըրահներէդ կը հնչեն երգերն անոնց հրնօրեայ,
Ա. Բ. Գ. ը աղօթքի պէս դա՛շն հոն դե՛ռ կ'երկարի...:

Թըշուառութեան աւանին առունքէն ախաւոր,
Փսիաթներով յարմարցուած ցած դրոններէն ուրուաչէն,
Ամէն առտու անձրեւին կամ արեւին տակ տոչոր,
Անոնք փութկոտ, ժիրաժիր, հովանիիդ կը վազեն . . . :

Երբ բակիդ մէջ, ձեռք ձեռքի անոնք շուրջպար կը դառնան
Մուճակներով հընամաշ, կօշիկներով պատառուն,
Նոյնիսկ բոպիկ ոտքերուն վրայ ես կը զգամ անսահման
Խոյանքն անմահ Փիւնիկին դէպի աստղերն ասմազուն . . . :

Անոնք ծիտերը եղան սև եղեռնին քանդրւած
Անոյլ բոյնին հայրական, ինկան գետին արնադէմ,
Բայց ճախրն ահա լուսեղէն սէգ թեւերուն երկնասլաց՝
Աղաւնետանդ քիւերէն ես երկիւղած կ'ողջունեմ . . . :

9-1-1945

ՈՎ Ե Ր Ա Ջ

ՏԻԿԻՆ ԱՆԱՅԻՄԻՆ

Կ'ըսեն թէ գոյութիւն չունիս դուն,
Թէ յաճախ խոր քունի մէջ միայն
Կ'անցնիս մեղմ, ըստուերի պէս սնձայն,
Կ'ըսեն թէ գոյութիւն չունիս դուն...:

Կ'ըսեն թէ մեր աշխարհն է լոկ նիւթ,
Անջրպիտ ու տարերք ահաւոյ...
Արծաթին փայլն է լոկ գերհրգօր,
Կ'ըսեն թէ մեր աշխարհն է լոկ նիւթ...:

Դեռ մանուկ՝ ըզգացի որ կաս դուն,
Թէ կ'ապրիս հէքեաթի թեւերուն,
Աստղերու ճաճանչի՛ն մէջ թագուն,
Դեռ մանուկ՝ ըզգացի որ կաս դուն...:

Գուցէ սէրն ու ժրպիտ քեզ ծընան,
Սրնուցին քեզ արցունքն ու կարօտ,
Ճակտիդ վրայ հիւսեց յոյսն իր նարօտ,
Գուցէ սէրն ու ժրպիտ քեզ ծընան...:

Գիշերը դարձուցիր վառ դիւթանք,
Աստղերու և լուսնի սօն համակ,
Վիհերէն ծորեցան ծո՛ւլ հեշտանք . . .
Գիշերը դարձուցիր վառ դիւթանք . . . :

Կեանքն եղաւ ա՛լ քեզմով տանելի,
« Ծշմարտին » մեղմացաւ խոցը խոր,
Ծաղկեցան եղեմներ հեռաւոր . . .
Եղաւ կեանքն ալ քեզմով տանելի . . . :

Աստուածն ու հրեշտակներ թե՛ւ առին
Հրաշասփիւռ մականիդ դէմ հրդօր,
Հոս՝ տաճար, վերը՝ դրախտ երկնաւոր
Աստուածն ու հրեշտակներ թեւ առին . . . :

Քերթողը սընաւ քո՛ւ հաշիշով . . .
Իր հացին վըրայ մեղր ցանեցիր,
Իր հողին քնարի պէս լարեցիր . . .
Քերթողը սընաւ քո՛ւ հաշիշով . . . :

Ո՛վ կախարդ եւ անոյշ բռնաւոր,
Զիս գամած աչքերուդ հըմայքին,
Տա՛ր հողիս խաղերուդ քըմայքին,
Ո՛վ կախարդ և անոյշ բռնաւոր . . . :

Դեռ կ'ուզեմ կանթեղել գիշերն ուշ,
— Ո՛վ է, ո՛վ՝ որ հեռուէն կը քրքջա՛յ . . . —
Մազնիս սփե աչքերո՛ւդ հողեհմայ . . .
Ո՛վ երազ, ո՛վ ցընորք մոգանոյշ . . . :

Գ Ա Չ Տ Ա Ն Կ Ա Ր

ՏԻԿԻՆ ՀՐԱՆՈՅՇ ՃԵՐԱՀԵՄԱՆԻՆ

Դեղին ծովե՛ր ցորենի . . .
Երբ ա՛լ կ'իյնայ երեկոն՝
Հորիզոնէ հորիզոն
Ոսկին անծա՛յր կ'երկարի...:

Երբ կը բռնկի երեկոն
Հովն իր գիրկով կը տանի
Բոյր ու փրփուր ծիրանի՝
Հորիզոնէ հորիզոն . . . :

Ակօսներ լոյս կը ցոլան ,
Բոյր ու փրփո՛ւր ծիրանի...
Հովն աստղերուն կը տանի
Հասկերուն բոցն հոտեան...:

Հասկերուն մէջ ոսկեման ,
Ափ մը կակաջ արնագոյն
Ու ծծմորներ կապտաւուն
Ա՛լ գիրկ գըրկի կը հեւա՛ն...:

Դէպի աստղերն ասմազուն՝
Ակօսներ լոյս կը ցոլան . . .
Դեղին ծովերն հրահոսան
Կ'ալեծը՛ փին այս պահուն . . . :

ՅԱՅԳԱՆԿԱՐ

Ծաղիկներ մարգարիտ կը շարեն
Լըճակին ափն ի վար շափուղայ,
Լուսընկան՝ հովահար արծաթեայ՝
Կը շարժի ամպերու շրջարչէն:

Ուռիներ, կիթառի պէս թրթռուն,
Հովերուն թեւերուն մէջ կուլան...:
Գորտերու համերգին բազմաձայն՝
Կը խառնէ հսկայ բու մ'իբ վայիւն...:

Փոսերու մէջ լուցկի կը վառէ
Փոսուռան ոտքերով ոսկեման,
Այծտերեւն արբեցման բուրվառ է...:

Յորենի արտերէն ոսկեմած
Սըրինգ մը ցաւազին կը ծիւրի . . .
Իր դայլայլն աղօթք է թէ քերթուած

Մը՝ սիրոյ յուսակտուր մեղեգի...:

Ն Ե Ր Ձ Ն Չ Ո Ւ Մ

Դո՛ւն , շարական երկնալուր որ մեղրածոր ակի պէս
Դուրս կը ժայթքիս էութեանս ընդերքներէն մի առ մի ,
Նըմաններուս մէջ տարբեր , երջանկագոյն զիս կ'ընես
Եւ աչուրներս կը լեցնես հեղութիւնով դառնուկի :

Քեզմով հոգիս կը դառնայ ջինջ հայլի մը տեսիլքի ,
Հորիզոնէ հորիզոն լոյս երազներ կը շողան ,
Արեւն ահա փերթ առ փերթ այտելուս վրայ կը շիկնի
Ու կ'ընէ զիս բիւրեղի կամ ծաղիկի մը նըման . . . :

Ու կը դառնամ հովի՛ պէս , թեթև ուրախ արտուտիկ ,
Նըւագներուն , բոյրերուն հետ քոյրանալ կը ցանկամ ,
Ա՛լ կը մոռնամ այս հողին տըւայտանքն ու արհաւիրք ,
Տրտում հոգերն ալ կեանքիս կ'անցնին երամ առ երամ . . . :

Ո՛վ դեղանկար անմեկին և՛ բացակայ և՛ ներկայ ,
Զով հովերու հեշտալուր ու հոտեան չունչն որպէս ,
Աստուածաձայն երգ մ'ահա չրթներուս վրայ կը մընայ ,
Ու կը թրթռայ դեռ հոգիս նուրբ լարերու պէս անտես . . . :

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ժ Ի Ն Մ Ա Հ Ը

Քերթողի մահն է ցնցում աստղերէն մինչ անդրաշխարհ,
կարծես տաճարն էր լոյսին՝ որ փուլ կուգայ դըրրդագոռ,
Մարմար սիւներն յաղթակերտ կ'իյնան բեկոր առ բեկոր
Ու կամարէն աստղափշուր՝ կը թաւալի Ջահը վար . . . :

Ինք դաշնալուր խորան մ'է մարդոց սրտին դէմ ծաղկած,
Քիչեր, աւա՛ղ, կ'ընդունին մասունք մ'անկէ զերթ նշխար,
կը ձայնակցին աղօթքին և յուզումէն դողահար
կը հաղորդուին իր հացոյն ու գինիով սրբարբած . . . :

Հիմերն անոր հոյակապ՝ սիրոյ վըրայ են յենած . . .
Շաղախները պատերուն՝ բորբ արիւն են յորդագին,
Ու սանդուղներն երկնամերձ կրծոսկորն են քերթողին :

Ողնածուծոյն են բռնկած կանթեղները դմբէ՞թին,
Աչուըներն իր մոմե՛ր են կաթիլ կաթիլ ըսպառող . . .
Ինք հրաշակերտ տաճարն է՝ որ ա՛լ կ'իյնա՛յ դըրրդագին . . . :

ԳԱՐՆԱՆ ԱՌԱԻՑ

ՕՐ . ՍԻՐՎԱՐԳ ԿԻԼՊԵՆԿԵԱՆՆԻՆ

Ձիւնն է հալեր
Հովիտներուն ,
Մօտն ու հեռուն՝
Կանանչ կալեր . . . :

Ձորն է դալար՝
Ուր նորածին
Գառներ կ'արծին
Ազահաբար . . . :

Ամպերուն մէջ
Կը ծածանի
Ծիածանի
Երիզը պերճ ,

Կ'արփազօծուին
Արտն ու պուրակ՝
Երկընքին տակ
Գարնանային :

Հո՛ն , ժայռերէն
Ա՛լ կը յորդի
Ակը յուռթի
Զըւարթօրէն ,

Կը կարկաչէ՛
Երգի մը պէս ,
Երգն իր կարծես
Սիրոյ կանչ է . . . :

Մեղու մ'ոսկի
Հովէն գինով
Լոյս թեւերով
Թեթեւ կ'անցնի ,

Ու նորագարթ
Ծաղիկներուն
Մօտ օրն ի բուն
Բըզզի՛ւն զըւարթ :

Մէջը հողին
Հունտեր անտես
Մասներու պէս
Ժիր կը շարժին ,

Պուրակներէ՛
Մանիշակին
Բոյրն՝ հեշտագին
Համբո՛յր մըն է :

Գարո՞ւն, գարո՞ւն,
Լոյսի տարափ,
Ծրնձղայ ու ծա՛փ
Մեր սըրտերուն...:

Տակն աստղերուն
Որքա՛ն տենչանք,
Սո՛ր հառաչանք,
Յոյզե՛ր անհուն,

Սիրտէ ի սիրտ
Քանի՛ պաշտում
Ու վերացո՛ւմ
Սիրով անվիշտ:

ԱՂՆԱՆԱՅԻՆ ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

Մեղմ իրիկունն
Ըստուերներուն
Մէջ տօգոյն՝
Փլուեց երկար
Իր տրամալար
Թախծութիւն...:

Ինկան արդէն
Ծառ ու ծաղկէն՝
Բոց ամէն,
Գիշերն հիմա
Ա՛լ պիտի գայ
Ծանրօրէն . . . :

Հոս ամէն ձայն
Կ'ըլլայ դամբան
Լըռութեան,
Միջատ ու բոյս
Ա՛լ մահասոյց
Կը քնանան:

Մինչ խեղճերուն
Հոգն յարածուն՝
Այս պահուն՝
Օ՛ անխընայ
Պիտի շատնա՛յ
Գալարուն ,

Պիտի սուգով,
Արտասուքով
Հոգեխոով՝
Բաժակն յորդի
Ցաւի յուռթի
Ակերով . . . :

Թող գիշերուան
Ըլլայ շրջանն
Անսահման,
Ննջեն ընդմի՛շտ
Մորմոք ու վիշտ
Մարդկութեան :

Քե՛զ ալ օրօ՛ր,
Սիրտ վիրաւոր,
Վըշտածոր,
Քո՛ւնն է միայն
Երանական
Քու անդորր . . . :

Հ Ի Ա Ց Ա Կ Ա Ն

Քօսքի տիտան,
Ոսկեքերան
Վարուժան •

Յոյզի խորան,
Սիրոյ օյրան
Վարուժան •

Կնդրուկ բուրեան,
Շնորհի շուշան
Վարուժան •

Հոյս ատրուշան,
Բորբ դաշխուրան
Վարուժան •

Քրնար Գողթան,
Հա՛յր քերթութեան
Վարուժան •

“ Յ Ե Ղ Ի Ն Ս Ի Ր Տ Ը ”

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՀԱՏԱԿՈՒՄԻՆ

Սա՛ է սրկիհն հանճարին

Երազայորդ մատուցման .

Սաղմոսարանն իր խնկաբոյր երգերուն՝

Որուն վըրայ ժամեր յար,

Աչքերս անթարթ ու երկիւղած կը ծորեն

Կարծես ակերն հիացումիս վերասլաց

Ու պաշտումիս ձիւնասպիտակ շուշաններն

Որպէս մոմեր հըսկումի

Այս էջերուն դէմ կ'առկայծին մըշտավառ :

Ձեռքերուս մէջ սի՛րտ մ'ունիմ,

Քընարահար Քերովբէի սի՛րտն անմահ՝

Որ երակներն իր յորդավէժ արիւնին

Ցեղին սրտին մէջ պարպեց

Ու զայն հեղուց դիւցազներու , սուրբերու

Եւ դարբրու Արմենական փառքին մէջ ,

Հիթանոսեան հաղորդութեամբ մ'հրաշսլի . . . :

Եւ այս բիբերն հրաշատես ,

Մարգարէի լուսակայլակ այս բիբերն՝

Որոնք տեսան ու լացին

Հայկականերու փեռեկտըւած ածիւններն

Եւ արցունքի տեղ թորեցին ուղխօրէն

Արի՛ւն, արի՛ւն վըշտածոր՝

Բըխած սրտին մաքրամաքուր ակերէն՝

Ոսկեհնչիւն լարերուն վրայ քընարին

Բիւրեղացած եղան շեշտե՛ր մարտագոռ . . . :

Նըժգեհն Ազգին բարախուն հեւքն է այստեղ,

Մարգագոհի եղեռնաւոր բոցին վրայ

Արձակուած ո՛ղբ երկնացունց՝ որ սարսուռովը ռխին

Եւ շանթերու որոտո՛վը մըրրկաշունչ՝

Կ'ոգեղինէ անմար փոխ-վրէժը ցեղին :

Ձեռքերուս մէջ նահատակի սիրտն ունիմ,

— Արիւնող սիրտ Յիսուսի —

Որ Այաշի դազանային որջին մէջ,

Խողխողումով մ'անիմաց, մորթոտեցի՛ն դահիճներն . . . :

(Ըսէ՛, Աստուած, քերթողիդ եղերաժամ շիջումէն

Երկիրն ինչպէ՛ս չըղըղըրդաց ցասումով,

Արեւն ոսկի հոծ խաւարը չը պատեց

Եւ աղբիւրներ կարկաչաձայն կեղերջով

Չըցամքեցա՛ն յեղակարծ . . .) :

Բայց սի՛րտդ անմար, վահագնագե՛ղ վարուժան,

Ձեռքերուս մէջ, հոգիիս մէջ տըրոփուն.

Այս հրածորան սիրտը անմա՛հ է յաւէտ

Ու մերթ այնքա՛ն է տրոփուն՝

Որ կը թըւի թէ՛ Փիւնիկի մ'յաղթական

Թեւեբախումն է մոխիրներէն վերածնող

Եւ որ հոգիս իր ճախրին մէջ պարուրած՝

Քր տեօիւքին, մըտածման ոլորտներուն կը տանի...
Հայրենաբա՛ղձ դու Ոգի,
Ներգաղթումի այս օրերուն պատմական
Թո՛յլ սուր, տանի՛նք յաղթօրէն,
Սի՛րաբղ և սիրաբ ցեղին՝ մեր սիրոյն մէջ ընդելոյզ,
Այն հողին վրայ, որուն ճամբան լուսաւոր
Բու քերթօղի արցունքիդ բորբ շիթերով,
Մարտիրոսի սուրբ արեանդ
Վարդակարմիր կայլակներո՛վն է գըծուած :

ԱՉՔԵՐՈՒՆ ՀԱՄԵՐԳԸ

ՕՐ. Ն. ՏԵՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԻՆ

Աչքե՛ր, աստղերն հոգիին
Ու փարոսներն հուրհուրան՝
Ներաշխարհի փոթորկայոյզ ծովերուն
Ափերն ի վեր կոթողուած,
Ուր կեանքը զերթ փրփրագալար առագաստ՝
Գըրոհ կուտայ զղըրդագին
Ու մերթ պարտուած ցըռկանաւ՝
Կը կոծկոծի նահանջի մէջ կենազրաւ . . . :

Աչքե՛ր, արե՛ր կեանքին,
Դուք կը շողաք իմացական կամարին
Ոլորտներէն լուսամած՝
Եւ ըմպած խինդն հոգիին՝
Բոսոր վարդեր կը բանաք
Սրտի տրտում հովիտներուն մէջ անայց . . . :
Շըղարչըւած երբեմն անլուր ցաւերու
Ամպերուն մէջ, խաւարչտին
Կ'ըլլաք արցունք ու կ'անձրեւէք չիթ առ չիթ . . . :

Աչքե՛ր, ամպրո՛ւյ հրահոսան ,
Ու երբ սիրոյ խռովայոյզ
Հորիզոնէն կը սուրա՛ք
Որպէս նետեր շանթարձակ ,
Ձեր տենչանքի մրրկումէն կը բռնկի՛ն
Անդաստաններ մըտածման ,
Ու ժայռ կամքեր՝ բերդերու պէս անառիկ՛
կը մոխրանան ձեր բախումէն յեղակարծ . . . :

Աչքե՛ր, լիճե՛ր կապուտակ ,
Լիալուսին գիշերներու մէջ ցոյտող
Մեղրաջուրեր օրօրուն ,
Յոյս ու պատրանք գիրկընդխառն՝
Երկու կարա՛ւ պլուսագնաց՝
Ծրփանքին մէջ ձեր երազող ջուրերուն
Անա յուշի՛կ կը նաւեն . . .
Ու կը ծաղկի նունուֆարն
Հոն գերդ ժըպիտ երկնամած . . . :

Աչքե՛ր, մոմեր դուք առկայծ ,
Ոգեղինուած կանթեղներն
Հաւատքի սուրբ խորաններուն գէմ արծարծ՝
Ու կընդրուկով պարուրուած
Երկնակարկա՛ռ կերոններ . . .
Դուք մարմնացեալ մագնիսներն
Աղաչական՝ գէպ՝ Աստուած :
Ո՛վ սուզակներ գերիմաստ
Որ յոյզերու ովկեանէն

Եւ Վիհերէն ըզգացական ծովերուն
Գուշակութեան հրաշատես
Մարգարիտն՝ ը կը քաղէք.....

ՄԱՅՐ-ԱՂԱՋԻԿՆԵՐ ԴՈՒՔ ԼՔՈՒՆԺ

Ու կ'երագէք... երազի քրմուհիներ՝ մոլորուն,
Ձեր մատներն երբ շիթ առ շիթ կուլան կոտտանքն ասեղին,
Որուն ծայրէն անտրտունջ դուք կը քաղէք օրն ի բուն
Փշրանքն հացին արնաքամ, սոյի բաժինն այդ յետին:

Աշխատանքի, տաժանքի, զոհարերման խաչին քով՝
Դուք նըւիրման ու ցաւի կերտներ էք մշտաւառ
Որոնք յուշիկ կը պլպլան անդէնական խորհուրդով
Ու կը սպառին տրամածոր արտասուքով ոգեվար...:

Սիրոյ շքեղ պարտեզին ո՛վ դուք վարդերն հոգեթով,
Դեռ չարբեցած շոյանքովն արևներու տարփալի
Ու ջուրերու կարկաչին չըմպած երազը գինով՝
Շանթի մը խօյ համբոյրէն դարձաք այրող մօրենի:

Այլ ձեր մոխրէ՛ն իսկ յառնող ծրլարձակ ճի՛ւղ մը դալար՝
Կանանչ ընձիւղ մը մանկան նոյն աւիշէն ուռճացող՝
Հողին կապեց, — ո՛վ հըրաշք — տատանող թուփը արկալ՝
Որուն ոստին թառ առին գեղ ու գրգանք լուսացող...:

Ու կերազէք . . . գուրսը ցուրտ ու բուք ձրմեռ է հիմայ,
Քամին՝ կ'անցնի սուրալով, գալարաչունչ ու խոցող.
Գիշերուան մէջ երբ սարսէ ձեր տան հիմերն անխընայ՝
Օրօրոց մը բոյնի՛ պէս կ'երգէ գարունն սսկեչող . . . :

Երբ աչքերուն մէջ մանկան ճանչցաք քանդի՛չը անսիրտ՝
Ձեր երազի պուրատին, գեղեցիութեան անազարտ,
Չանիծեցիք, չատեցիք անմեղ աչքերը վրճիտ,
Բայց ձեր օրօրը եղաւ խոր հեծկըլտո՛ւք մը վըհատ :

Ձեր ձեռքն յաճախ է դրահուած չրքեղանքովն ապարդիւն
Խորհրդանիչ մատնիլին՝ ո՛չ իբրև սին պաճուճանք.
Այլ իբրև զէ՛նք ու ծածկոց ակնարկներու խայթոցին
Եւ հեղնանքին զէմ անգութ մարդոց նետի՛ն թունարձակ :

Ձեր ցաւը մե՛ծ է, խորունկ, ծովերօ՛ւ պէս փոթորկող
Ուր ձեր կեանքը՝ թողլըքուն, անօք ու հէք առադաստ
Կ'ուզէ սուղուիլ . . . Այլ անոյ՛: մանկան բիրեր լուսաշող
Եւ ձեր խիղճը գեռ հողի՛ն ձեզ կը կանչեն անընդատ . . . :

ՕՐՕՐ ՀԵՐՄԻԿԻՆ ՀԱՄԱՐ

Օրօ՛ր, հրեշտա՛կս, քընացի՛ր,
Տե՛ս, երիկուննն ա՛լ ուչ է,
Մեր ժամն արդէն կը յուշէ
Ննջելու պահն աստղածիր:

Պարիկն այս լուռ գիշերին՝
Ձեռքերն իր լի աւազով՝
Անցաւ դռնէն որպէս հով,
Քունն ցանկելով իր չորս գին...:

Ազուոր աչքերդ ա՛լ փակէ՛ ,
Անոնք կրկին կը բացուին
Երազներու աշխարհին
Պալատին մէջ պորփիւրէ:

Հոն ամէն ինչ անոյշ է
Ձինջ աչքերուն պէս մանկան,
Կակուղ բուրդին պէս դառան,
Ակերու պէս բիւրեղ . . . :

Հոն հրեշտակներ թեւաւոր
Քեզ համար փունջ կը քաղեն
Ու թիթեռներ նրկարէն
Քեզ կը տանին դաշտ ու ձոր...

Պուսրիկներ պար կը պարեն
Վարդերու վրայ արփածին,
Ճերմակ ուլեր կ'արածին
Ամպերու գիրկն ոսկեղէն...:

Լիճերու մէջ կապուտակ
Կարապներ նուրբ ու թեթեւ
Որպէս տեսիլ աստղաթեւ՝
Յոյլ կը սահին լուսնին տակ...:

Բարձրդ ճերմակ գլխուդ տակ,
Վըրադ՝ վերմակ կակուղիկ,
Գըրպաններդ միրգով լիք...
Օրօ՛ր, օրօ՛ր, իմ հրեշտակ...:

Ծառ ու ծաղիկ ա՛լ քուն են
Մեր պարտէզին մէջ լըռիկ,
Շունիկ, ուլիկ ու ճուտիկ
Հոն գիրկ զըրկի կ'երազեն...:

Հ Ա Յ Ե Լ Ի Ն

Լիճ մ'էիր յըստակ, լոյսի շողերուն գիմաց օրօրուող .
Աստղերն ու լուսնակ կ'ալեծըփէին շրջանակիդ մէջ
Ու խորհուրդ մ'անճառ կը պըսպըզար միշտ, պրիսմակ ոսկեշող
Ծոցէդ լուսառէջ :

Անծիր ջուրերուդ գիմաց կը նազէր — նարկիդ հիասքանչ —
Թովիչ աղջընակ մ'հասակով սոսի, լոյսէ մազերով,
Ու զով ամերէդ կը սիրէր քաղել մադգրիտ ու կակաչ,
Վարդեր հողեթով . . . :

Տե՛ս, սա տանջակոծ կինը ջուրերուդ գիմաց անապակ,
Խորշոմներն իր խոր, մաշուքն յարաճուն ճանչցաւ անձկադիւն
Ու լացաւ ճակտին կնճիռներն իր հոծ, ծամերն ըսպիտակ
Դէմ քու անդունդին . . . :

Քու խոր անդունդին՝ ուր մութ ըստուերներ երկիւղ կը մաղեն
Ու թանձրութիւնն հոծ կը չափէ խաւարն անե՛ղ վիհերուն,
Մինչ ամերուդ վրայ ուռի մը կուլայ օրրելով ճիւղերն՝
Վախճա՛նն իրերուն . . . :

ԼԻՒԲՍԵՆՊՈՒՐԿԻ ՊԱՐՏԵՋԻՆ ՄԷՋ

Մայիսն հոս զմրուխա հուր է վերըստին,
Փառատօն գոյնի. բորբ, բազմաբուրեան,
Արևն իր հրաշէկ ցաներ է ոսկին՝
Ածուներու. թարմ ծոցին հոտեան:

Համբոյր կը ծորի հովերէն անցնող,
Ծառեր հընաւանդ կը հսկեն բարի.
Աքասիան հա՛րս է, փունջերո՛ւ ցնցող.
Մարմանդն երփներանդ կը խայտայ յուռթի:

Ցայտաղբիւրներու լուսանձրե՛ւն ահա
Ու տաւիղն հնչուն շտարբւաններուն...
Հօն, մարմարակերտ պատուանդանի վրայ՝
Արձաններ փառքո՛վ կը նային հեռուն:

Ժո՛րժ Սան, բարև՝ քեզ. ո՛վ վըկայ խոկուն
Բորբ ապրումներու անցեալ ծաղկումին...
Մինչ դուն խաղաղած կ'երթաս դարերուն՝
Օ՛ հրայրքի, յոյզի պայքա՛րն իմ ներքին...:

Փարիզ, 1944

Մ Ր Ր Ի Կ Ն Ե Ր Ո Ւ Ո Ց Ի Ն

Ը.

Հովե՛ր, հովե՛ր խստաշունչ, բազմահազա՛գ հրբէշներ,
Անդուսպ շունչն էք տարերքին, ուրականնե՛ր օդաչու
Որ փրփրերախ կը սուրաք, ծագէ ի ծագ անհամբեր,
Ձեր արձագանքը կուտան անդն ու անդունդն ահարկու :

Ովկէանի ջուրերուն բազմահազար ճի՛չն էք դուք .
Փրփրաստսան նաւերու գըղըրդիւններ շառաչուն,
Բեւեռներէն բարձրացող բիրտ բըռունցքներ մահաշուք,
Որ կը ծեծեն, կը փշրեն կուրծքը լայնծիր ջուրերուն... :

Բուրդերու պէս կը ցըցէք կանանչ ջուրերն ովկեանին,
Մերթ կը փորէք մոլեգնած՝ խորունկ վիհեր անկայուն
Ու խելացնոր կը վազէ՛ք, անյոյս կ'ողբաք... անձկագին,
Խուլ հրձձիւնով կը տուայտի ձեր մեծ հողին երերուն... :

Ու երբ կ'անցնիք շամբերէն, մացառներէն ըստուերոտ,
Օրհասական ճիչ, աղմուկ, բոյրեր վայրի, փռչին հոծ
Կը խառնըւին իրարու, գէպի ձորակը ընդոստ
Կ'իյնան ճիւղեր ճարձատուն գըղըրդիւնով վըշտակոծ... :

Անապատին մէջ յանկարծ դանդաղ շարանն ուղտերու
Ուղեկորոյս կ'առնէ կանգ, կուրցած շունչէն ձեր վայրի,
Որ մինչ երկինք կը հանէ գորշ անապատն անարկու,
Ու կարաւանն յուսաբեկ՝ փոթորկին մէջ կը տուայտի :

Խաղաղութիւնն ա՛լ ըլլա՛յ ձեր հոգիին տենդահար ,
 Թող հանդարտին բազմաարօփ թնդիւնները ձեր սրտին ,
 Բեւեռներէն ամփոփուին և ամպերէն իջնեն վար
 Ձեր անէծքներն , զերդ թեւեր՝ ա՛լ հեզօրէն ծալլըւին :

Լոկ զեփուռը թեթեւօտն , չըզարչին մէջ եղեամին
 Երթայ մեղմիկ փայփայել մանխշակներ քաղցրաբոյր ,
 Տանի յանձնէ փոքրիկ հունտն ահօսներու խընամքին ,
 Շոյէ թեթեւ դիւթանքով մարդ ու մարմանդ գեղաթոյր :

Փափկափետուր թռչնակին թող ըլլա՛յ բոյնն ապահով
 Երբ արևի շողերուն դէմ սիրազեղ թուխս նստի .
 Բունիկն աղուօք չըքանդե՛ն ո՛չ մրրիկը , ո՛չ չար հով ,
 Ուրախ դայլայլն իր հնչէ՛ զերթ գաշնալուր մեղեդի... :

Չունեւորիկ այրիին գուռը խարխուլ մի՛ սարսէք ,
 Ու մի՛ խառնէք խելայեղ մուխն ու մոխիրն իրարու... :
 Թող ակութին չըմարի ճարճատող բոցն հըրաչէկ
 Մայր ու մանուկ չըսոսկան հոն մութին մէջ ահարկու... :

Ու խաչնարածը նորէն առած սրինգն իր քաղցրաւաչ,
Թեթեւաչարժ, ժընտաղէմ բարձրանայ գիրկը սարին,
Փըռէ հասակն իր հուժկու զալար խոտին վրայ կանաչ
Ու սրտագին խաղ կանչէ երազելով զեղջիլուհին... :

Զերծ մրրիկէն՝ նաւաստին արշալոյսին հանդիման
Առադասաներն իր բանա՛յ զերթ գրբոջակ յալթ-բար...
Մինչ ուզտերու վրայ բռնցած հազար երազ՝ կարուանն
Երթա՛յ երթա՛յ լուսնին տակ զօղանջելով յամրասպար... :

Յ Ո Ւ Յ Ա Փ Ե Ղ Կ Ի Ն Գ Է Մ

Լուսափեղէին մէջ շարուած կան ի՛նչ չըքեղ ըզգեստներ ,
Մետաքս , սնդուս ու թաւիչ ,
Կարծէք մատներ զիւթական՝ առանց անոնց դպչելու՝
Զանոնք կարեր են անբիծ . . . :

Երկինք կապոյտն է ցաներ բեհեզեայ նուրբ ծալքերուն ,
Ծովը՝ ծըփանքն իր ցայտուն ,
Փայլուն աստղերն երկինքէն հրթիռն իրենց թափթըփեր
Անոնց ճապուկ լանջքերուն . . . :

Սիրամարգի թեւերն կարծես պարիկն է ժողվեր
Ճաճանչազեղ հազար թոյր
Ու ծիրանի դօտիին ժապաւէնէն երփնավառ՝
Կախեր ծոպեր ու սնդոյր . . . :

Թիթեռներու նրկարէն թեւերն եկեր են հանգչիւ
Շըզարչին վրայ ոսկեհիւս ,
Վարդը չափրակն է թերթեր իր գարունի բոցերուն
Հիւսուածքներու վրայ սնդուս :

Ո՛վ դիպակներ լուսաթել, այգազդեստնե՛ր ոսկեման,
Աչքերու շողն ու շոյանք,
Մերթ անթափանց ծածկոյթն էք դուք ախտերու վըսորուն
Եւ կուզուիեանց գաղտնածածկ . . .

Եւ դեռ պատանքն էք ձեզմով շրւայտութիւնն իր շոյող
Յիմար կոյսին պչրուհի,
Վիրսկապն էք լայնածալ իր խոցերուն գաղտնասքող,
Ըսպիններուն անցեալի . . . :

Օ՛ չինական մետաքսներ ու ժանեակներ ապըրչում
Դուք տեսի՛լ էք անսահման,
Յաճախ պատկերն էք նրբին, կրկներեւոյթն էք բոցեղ
Երազներու մողական . . . :

Ձեր դիւթանքին դէմ փաղփուն դուք կը բանտէք քաղցրօրէն
Անուրջներ բոց ու բողբոջ,
Ծալքերու մէջ մաքրաթոյր կը պարուրէք համասփիւ՛
Կարծէք Եդեմը կընոջ . . . :

Մ Ա Ն Ը Ք Է Ն Ն Ե Ր

Ծովանոյշներու թեթեւ սըլացքով, նուրբ ու ծրփանուտ,
 Շըջեցէ՛ք, դարձէ՛ք դանչիճներու վառ տօնին մէջ ոսկեայ
 թող հայելիներն հրդեհուի՛ն խարտեաչ ձեր զեզով աննիւթ,
 Շըզարչ ու ժանեակ փրփրի՛ն ծալ ի ծալ ձեր լանջերուն վրայ

Շըջեցէ՛ք, դարձէ՛ք մինչև որ բոքնի նայուածքը շրւայտ
 Շըպարուած ու ձեր յաճախորդուհոյն՝ ընչեզ պչրուհի.
 Այլ ձեր արտմագեղ աչքերէն հիմայ յոգնած ու վրճատ՝
 Կը կաթին ցաւն ու ձանձրոյթն օրերուն՝ զրկանքով առի՛ն

Ճոխ վաճառատան պուպրիկնէ՛րը դուք, ձեր ուսին նիհար՝
 Կը ցոյցադրէք միշտ վաղանցուկ ու խօլ նորոյթներ վերջին.
 Յայգազգեստներ վառ, քըղամիդներ նուրբ, հեղնանքի պէս չաբ՝
 Ծալքին տակ իրենց կը ծաղրեն ձեր լուռ խոնջէնքը մըթին՝

Միալար ու գորչ մազուող անձրեկին, մատախուղին տակ,
 Սարսալով ցուրտէն երբ կ'անցնիք իրկուան քայլերով դողդոջ,
 Կը դիտեմ երկա՛ր ձեր անհետացող շուքը վայրահակ,
 Կ'ուզեմ, ո՛վ քոյրերս, ձե՛զ տալ թանկարժէք զիտակներն
ամբողջ
 Հովերէն տանջուող ձեր ուսին փրձել քղամիդ ու մուշտակ...՝

Ա Չ Ք Ե Ր Ո Ւ Ն Ե Ր Գ Ը

Օրօրոցին մ'չջ ժպտող անոյշ աչքեր երազուն,
Ջինջ յըճակին մէջ ինկած փայլուն աստղեր աստըւան,
Ուր կեանքն ըստուեր չէ ձրգած, իմաստութիւնն ալ իր թոյնն.
Հրեշտակներէ համբուրուած բիրեր՝ ակունք խնդութեան . . . :

Աչքեր կոյսին զեղանի, քթթումներով տարփատենչ,
Թարթիչներով մետաքսեայ սիրոյ ջահեր կենսալի,
Հայելիներն էք սըրտին՝ ներքին հուրով միշտ անշլջ
Ուր ցոլացնել իր հոգին կուգայ տըղայ մը հրաչուի . . . :

Աչքեր այրի հարսերու, արցունքներու շատըւան,
Ան շըղարշին տակ ցայտող աղամանդներ հրաշալի,
Կարճ անձրևներ թափթըփող փոքրիկ ամպեր ամառուան,
Ուր ծիածանն երփներանգ իր գոյներով կը փայլի :

Որդեկորոյս մայրերու վըշտամորմո՞ք նայուածքներ,
Խորաններու դէմ հատնող առկայծ մոմեր նըւաղուն,
Հոգին քամուած ձեր ճամբով ուր յոյսին լոյսն է մարեր,
Լիճեր աղի արտասրի, թարթիչներով մըթաղոյն . . . :

Բանաստեղծի բոլոր աչքեր, վառ կանթեղներ խորհուրդի,
Անմահութեան սահմանին տեսիլքներովն հրդեհուած,
Մերթ միգամած ու մըռայլ ովկէաններ ամենի՛
Միապաղաղ մերթ երկինք՝ ուր կան արևն ու Աստուած... :

Բանտերու խորն րսպառող արիւնարբու շիւ աչքեր
Ուր ոճիրներ զերթ քացախ հնձանի մէջ կը թթուին
Եւ ուր չարիքն անթափանց իր խոր ըստուերն է դըրեր
Ուր լոկ դուժը զերդ արև՝ կը մեղմէ մէզը մըթին... :

Ըստուերին մէջ ծըւարած բիրեր անշարժ և անզոյն,
Աչքեր կոյրին ի ծընէ՛ : շէջ լամբարներ անտրտունջ,
Կը սեւեռիք դէպի ներս, մէջն հոգիին ձեր խոկուն՝
Հո՛ն փնտռելու երազուած լոյսի երիզն : անմատոյց... :

Դամբաններու խոր նիրհով փոսցած աչքեր մահաստուեր,
Վառ ծաղիկներ օր մ'այնտեղ թովչանքն իրենց հոսեցին
Եւ արեգակը տաքուկ՝ ոսկեճամուկ իր շողեր...
Մինչ բոլոր իղձեր անկատար դեռ հոն դամուած կ'արիւնի՛ն... :

Փ Ա Մ Ա Ն Ա Կ Ը

Կը սըլանա՛յ Ուղեւորն անեղ՝ որպէս ուրական,
Ներբանին տակ կը քելով լեռներն ամէն, թեքելով
Օձապըտոյտ ջուրերու յորձքն ամեհի, անվարա՛ն
Չափելով ա՛ստղ ու անդունդ, անապատն ու անհուն ծով:

Ամպրոպներու. շանթերու զիմաց հըսարտ, սիգապանծ
Կ'ընթանայ յար, փոշեպատ կամ լուսաւոր միջոցներ
Կտրելով. . . իր հանգրըւա՞նն, անլուծելի՛ առեղծուած՝
Որուն հանդէպ միտքն անզօր կ'ընկըրկի զէպ՝ մո՛ւթ գիշեր:

Չէի լըսեր քայլերուն զոյգ դոփիւնները երբոր
Մանուկ էի տակաւին, այլ կը գգայի հօտեւան
Շոյանքն իր բորբ մատներուն և իր վարդերը բոսոր՝
Որ գգուելով կ'իյնային այտերուս ու սրտիս վրան:

Աչքերուս մէջ կը ցոլար շողն այգերուն յանկուցիչ,
Թեւ կ'առնէին ծաղկաատի սիրոյ տենչերս արփավառ
Ու Գեղեցկին կ'ըմբողջնէր միտքս ալ ճաշակն ու թըռիչ,
Կամքըս՝ զինուած գնդապետ՝ կը խորտակէր բի՛ւր պատուար:

Հիմայ կը զգամ, ո՛վ ճամբորդ, թէ փախուստիդ մէջ տակաւ
Կ'ըմպես լոյսն իմ աչքերէս, կը փշրես կա՛մքըս բեղուն,
Ու կը խամրես երազներս, կ'ընես յոյսերս կենազրաւ,
Մինչ պաղ շունչըդ կը մտղէ իմ վարսերուն ճերմա՛կ ձիւնս :

ՀԱՅՐՄ ԱՔՍՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Օրեր կան մերթ, ուր յիշատակդ անպատում
Իմ մենութեանս, մէջ, ո՛վ հայր,
Իբր արևի շող ամպէ մ'ինձ կը ժպտի,
Յետոյ կ'անցնի հողմաւլար:

Ու կարօտով դիմադրծերդ քու ազնիւ
Արդ նորոգել կը ճգնիմ,
Վրձինովն հին օրերու քաղցր յուշերուն՝
Կերտել պատկերդ մըտերիմ:

Բայց չեն յուշերն անոնք փոքրիկ ազջըկան՝
Որ պուպրիկին կը ժպտի
Կամ կ'երազէ եղևնի ծառը կանանչ
Եւ ընծաներ կաղանդի:

Այլ ճամբան է ան աքսորին մահաստուեր
Որ մտքիս մէջ կ'երկարի,
Ամպանրման փոշին, ճռինչը սայլերուն
Ու կարաւանն որ կ'անցնի...:

Ու կ'երթայի՛նք մահաստանէն այդ դժխեմ,
Սրեւին տակ տօթագին,
Զառիվերներ մագլցելով հեւ ի հեւ
Կամ սուզուելով մէջ ձորին . . . :

Մեր գլխուն վրայ յաճախ կայծակն ամենի
Մեզ հրկիզել կը սպառնար,
Սեւակուտակ ամպէն ծըւէն առ ծըւէն
Հեղեղ մ'անդուլթ կ'իջնէր վար :

Ու կ'երթայիր, հա՛յր իմ, տըխուր, գլխիկոր,
Ճանապարհէն այն Խաչին
Ու կը թըւէր քեզ ամէն մէկ քայլափոխ
Ս'լ հանդրըւանը վերջին . . . :

Կը մերժէիր տեղ գրբաւել կառքին մէջ
Վախնալով որ ձին յոգնի . . . :
Կը քալէիր օրեր, օրե՛ր անհատնում
Կըրակին վրայ աւագի :

Յաճախ ոտքերդ կ'արիւնէին տատասկներ,
Խորշակն աչքերդդ կ'այրէր,
Զուրի ծարաւն անպատմելի՛ տանջանքով
Քեզ կը խանձէր կարեվէր . . . :

Ու կարաւանը կը քալէր, կը քալէ՛ր,
Փոշիին մէջ կամ ցեխին,
Սովալըլուկ, արնոտ ոտքով, պարսասուն,
Դէպ' անապատը մըթին :

Իր անցքին վրայ ամէն ազգիւր կամ ջրհոր,
Մէն մի կաթիլն իսկ հեղուկ,
Ակընթարթի մէջ կը չորնար, կը ծրծէր
Զայն կարաւանն իբր ըսպունգ . . . :

Ի՛նչ երջանիկ էի, հա՛յր իմ, ի՛նչ ցընծուն,
Երբ այն կուժէն կարմրորակ
Մեր շրթներուն կ'երկարէիր սրտագին
Ձուր մը վըճիտ, անսպակ :

Օ՛հ, ես հիմա՛յ կ'անդրադառնամ, հէ՛ք հայրիկ,
Որ դուն կաթի՛լ մ'իսկ չըմպած,
Գողգոթայիդ կը դիմէիր ինքնազո՛ն՝
Յիսուս մ'որպէս ծարաւած . . . :

Յաճախ ետիդ կը դառնայիր տեսնելու
Թէ քանի՛ սար ենք կտրած,
Կարծես հողիդ չափէր լեռներն անարկու՝
Քու ցասումիդ հետ արծարծ :

Կը խորհէիր գուցէ՝ « ո՛վ ցեղ վաչկատուն,
Ո՛վ դիւային ախորժակ,
Ո՛վ բռնութեան և աւերի պի՛ղծ արիւն,
Խուժգուժ ձեռքե՛ր արնածածկ :

« Այս վեհ լեռներն ու այս դաշտերը վըսեմ
Մեր Հայաշխարհն երէկի,
Արդ արնաներկ կ'ըլլան դազա՛ղ արհաւրոտ,
Մինչ զաւակներն իր՝ գերի . . . :

« Հայ բազմո՛ւնն էր, նաև հայ սիրտը բեղուն,
Որ կերտեց բախտն այս հողին,
Երէկ քրտինքն իր հոսեցաւ արտին մէջ,
Այսօր կարմիր իր արիւն . . . »

« Ո՛վ բարբարոս մըռայլ ուժեք բըզըքտին,
Ո՛վ յովազներ մարդակեր,
Ո՛վ պօաներ ու կարիճներ թունալից,
Մի՛շտ ծարաւի կեանքին մեր . . . » :

Ու կարաւանը կը հեւար, կը հեւա՛ր,
Ճամբուն վրայ ժա՛նտ ու ոլոր,
Մինչ սայլերու արտմակոծ ճռինչն օրն ի բուն
Կ'արձագանգէր սար ու ձոր . . . :

Ոստիկան մը, վագրի խուժողուժ նայուածքով
Խլեակն առաջ կը քըշէր,
Ու կը շաչէր մտրակն իր ժիտ, կը շաչէ՛ր
Կընող մը մը վրայ՝ որ չունէր

Ո՛ւժ քալելու . . . , սաքի մը բի՛րտ հարուածով
Չայն դէպի ձոր կը գլորէր,
Մինչ կը լսուէր, կողկողազին ո՛ղբ մ'անզօր՝
Որ հեազհետէ կը ծիւրէր . . . :

Օ՛հ, վայրենի վոհմականերու այցն ահեղ՝
Վըրաններէն ներս Հայուն,
Առեւանգուած աղջիկներու ծաղկատի
Սըրտածըմլիկ ո՛ղբն անհուն . . . :

Օ՛հ, մարտիրոս ձեռքերու ցա՛ւն անաւոր . . .

Կտրած մատե՛ր անեղունդ . . .

Որ ի հաշիւ գութին միայն շարժեցաք

Կամ շոյանքի մը տաքուկ . . . :

Օ՛հ, նեխո՛ւմը դիակներու ցանուցիր

— Սո՛ւրբ մասունքներ խընկահոտ —

Կատղած շան մը ժանիքներէն կը կախուէր

Սիրտի պատառ մ'արիւնոտ . . . :

Ո՛վ Շառ-Քըչլա, դուն մահադո՛ւռ իմ ցեղիս,

Դըժոխայի՛ն հանգրըւան,

Օձերու բոյն. գազաններու որջ մըթին,

Լափիչ գեհն՛ն դիտական :

Գեռ մը կ'անցնի քովէդ կարմիր ջուրերով՝

Արիւնին պէս հոն թափուած . . .

Ոսկորներու և գանկերու դէզ մը հոծ

Գեռ կը կանգնի բըրդացած . . . :

Հող են ցանուած հէք ամիւններն իմ հօրկան

Երսուն տարուան հասակին . . .

Հող հոսեցաւ արիւնն ազգիս նահատակ՝

Նախճիրի մէջ հրէշային :

Թող ո՛չ հրակէզ արևը զայն ցամքեցնէ ,

Ո՛չ խորշակը տօթագին,

Տատրակներ կամ սիւքեր այլ ևս հոն չերգե՛ն

Ու շուշաններ չըժաղկի՛ն . . . :

Յաւէտ սահի թող գետն այնտեղ դարէ դար
Եւ բուրգերը մի՛շտ կանգնին
Եւ աստղերը, նախճիրին բիւր վըկաներ,
Ամէն գիշեր արամագին

Յաթին այնտեղ : Մինչ իմ հոգիս մահէս վերջ
Ա՛լ խառնըւի՛ հովերուն,
Դառնայ հրեղէն չո՛ւնչ մը շանթին հետ պայթող,
Վրէժխնդիր կա՛նչ անարկու . . . :

Ս Ա Ի Ա Ռ Ն Ա Կ

Մանչուկիս՝ ժԱՆ-ԳԵՂԱՄԻՆ

Եթերն ի վեր մըրըրկարչաւ քու երթիդ,
Խելակորոյս ոտուհներուդ ամպասլաց՝
Ո՛վ Սաւառնակ, երազանքիս թեւերուն
Յանդըզնութեամբն անա կ'ըլլամ ուղեկից:
Պարզէ՛ թռիչքդ կապոյտին մէջ անսահման.
Օդալիքներ յորդ խայտանքո՛վ թող բանան
Դիրկերն իրենց քու թեւերուդ տարփանքին
Ու գիշերուան մէջ թող երկի՛նքը ըլլայ
Նաւահանգիստդ՝ իր ջահերովն աստղային
Ինչպէս լուսնակը՝ փարոս...:
Ոյրտին մէջ, դուն ձեռակերտ գիսաւոր,
Ծիրկաթինին՝ չափէ անսահմանն աստղածիր
Ու ծիրանի դօտիին
Ընտրէ կամուրջը փաղփուն...
Միշտ վե՛ր սլացիր ամպերն ըրած առագաստ,
Հովերուն երգը սաղմոս...:
Հոն, վարն ընդքարչ կառաչարը թող սուլէ՛
Փապուղիին մէջ օձի պէս սողալով

Ու նեղ ճամբան որոնէ
Իր արձակած հոծ ծուխին մէջ մըթադին... :
Դուն ո՛վ բազէ, ո՛վ շանթի քոյր, ախոյեա՛ն
Վըտանգներու մըրցանիչին դաշնաւոր,
Տարերքներու կախարդանքին ի հրաւէր՝
Թէ հարկ ըլլայ, փըշրէ՛ թեւերդ այգածիր
Ասուպներու ջըրվիժայի՛ն անկումով... :

Փարիզ, 21 Յուլիս 1947

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՏԱՐԵՊԵՐԸ

Ո՛չ, մեր անցեալը չե՛մ ողբար այս առաւօտ,
Կամ թողլըքուն աւերակ տունս ծովու մ'ափին,
Ո՛չ իսկ օրերն իմ մանկութեան անձկակարօտ,
Հալածական աքսորներու յուշքը մըթին:

Վերածնունդդ կ'երգեմ այսօր Հայո՛ց Աշխարհ,
Յաղթանակի Քրտան և եօթ դարունների հիւր,
Կենսախայտ ուժդ վերապրելու միշտ անվըթար,
Հրդարտ այսօրդ և պատմութեան փառքդ արգադիր:

Իմ մարտիրոս հօրս աճիւններն՝ ահա զըմբուխտ
Եւ ադամանդ յաղթ լեռների ևն դարձեր հիմա,
Ու նահապակ եղբօրս կուրծքը ճաճանչաւուխտ՝
Կուռ վահանը՝ սահմաններուդ հազարամեայ:

Մեր վէրքերէն բոսոր վարդեր ևն բողբօջեր
Երբեմն ամայ, մսխրակուտակ հողիդ լանջքին,
Եւ հորիզոնն աչքերուն մեր արիւնաջեր՝
Ծիածանին՝ գրկեր զոյններն արեզնային:

Ու Նայիրեան դաշտերուն մէջ մըշտադալար՝
Յօ՛ղ են դարձեր մօրս արցունքները մարդարիտ,
Ու քոյրիկիս թափուած արիւնն յորդավարար՝
Լուսակարկաչ ա՛կ մը ցայտուն, ականակիտ:

Ես մեր « երէկը » չեմ ողբար այս առաւօտ,
Ոչ փըլատակ տունս ամայի լըքուած բախտին,
Ոչ իսկ վերջուշն հին օրերուն անձկակարօտ,
Եւ իմ անթաղ մեռելներուս ցրուած աճի՛ւնն . . . :

Ես մըշակներդ կ'երգեմ ծաղկա՛ծ իմ Անդաստան,
Կալերուն մէջ հողիդ քաջերը ջըլսպիւնդ,
Որոնք ոսկի կը սերմանեն ծոցրդ բուբան
Ու կ'սուղեն սիրտդ՝ քիրտօփն իրենց յակիւնթ:

Ժիր բանուորներդ կ'երգեմ բեզուն իմ Հայրենիք,
Վաստակն անոնց աշխատանքին հաւատաւոր .
Ֆապրիքներուդ ծխնելոյզներն երկնասլացիկ
Եւ քեզ կերտող մէն մի մուրճի հարուածն հըզօր:

Որմնաղիրներդ կ'երգեմ նորս՛գ իմ Հայաստան,
Պերճ ոստաններդ ու կառոյցներդ ակնահըմայ,
Եւ թիզ առ թիզ ընդարձակուող գիւղդ ու աւան,
Պողոտաներդ ու պալատներդ քու մարմարեայ:

Ես ձե՛զ կ'երգեմ Հայաստանի բանաստեղծներ,
Հայրենաբոյր ձեր երգերէն թողէ՛ք ըմպեմ
Կաթիլ մ'արեւ և յոյսի շիթ մ'աւետարեր՝
Մինչև փըշրի անդաստական ցուպը զըշխեմ . . . :

Ն Ո Ր Ա Ղ Օ Թ Ք

վաստակաւոր վարպետին՝ Ա. ԶՕՊԱՆԵԱՆԻՆ

Ո՛վ Արարիչ Վեհափառ, տիեզերքի մեծ վարպետ,
Երբոր բնութեան բազմաձայն օրհներգը զաչն ու բարի,
Ցօղերուն հետ առտըւան, ծաղիկներու բոյբին հետ,
Թըռչնիկներու և մանկանց դայլայլիկով քեզ հասնի,
Լըսէ՛ հողույ մ'անհանգիստ մրմունջներն ալ, ո՛վ Աստուած,
Իրագործէ՛ իր արդար պահանջներն այդ, հայրօրէն,
Ո՛հ, ընդունայն չըստասէ՛ ձեռքն իր գութիդ երկարած
Ու հէք սրտին լըսէ՛ ձայնն անհուն սիրով քու նորէն...:

Ո՛վ տէր, ո՛վ Տէր, չընե՛ս դուն արտերն առանց անձրեւին
Ու ցորենները վաղուան հացին համար մեր արդար
Դէմն հըրկիզող արևիդ ջուրի կարօտ չըխամբի՛ն.
Զի մարդկութիւնը բարի ընող շնորհդ է ան, հայր...:

Աղբիւրն առա՛նց կարկաչի թող չըցամբի, Տէ՛ր բարի,
Տերևազուրկ չըջորնան ծառերն առա՛նց աւիշին,
Տընակը գուրկ տիրոջմէն, արտերն առանց արօրի,
Մայրն անգաւակ չըմըխա՛յ, աչքն ալ առանց իր լոյսին...:

Աղքատին տո՛ւր հանապազ հացն իր ու մեղքն անուշիկ,
Անժառանգն ալ լիանայ բարիքներովն այս հողին,
Հովերդ արդար փըչեն յար և պտուղներն ալ յուշիկ
Իր տօթակէզ ճամբուն վրայ թափին իբրև իր բաժին:

Այս հողին վրայ փոխադրէ, ո՛վ Տէր, Եղեմը բերրի,
Այստե՛ղ ըլլայ դատաստանդ արդարութեա՛մբ մը հըզօր •
Զի ըսպարումն է դաժա՛ն, կը սպառէ սիրտը բարի,
Միրոյ դրախտդ հո՛ս պարզէ ու զայն ապրինք ամէն օր:

Դրժօխքն ալ հո՛ս հաստատէ, հեղեղն ու շա՛նթ մահաբեր
Ահեղօրէ՛ն հարուածեն բռնակալ ուժն աւերող,
Թշուառութիւնը լըլկող ազահ ձեռքն ալ շահասէր
Ելեքտրական հոսանքով անշարժանա՛յ, պրկուի՛ թող...:

Ու մանաւանդ, Հա՛յր արդար, Դուն մի՛ դրկեր դառնահամ
Մահն որ իսպառ չըփչրէ գըթոտ հողին քերթողին,
Ու մի՛ կտրեր, մի՛ կտրեր թեչն իր քնարին տարածամ
Որ կը կապէ սերտօրէն աստուածութիւնդ այս հողին:

ՄՈՅՍԵՐԹԻ ԵՐԱԺՂՏՈՒԹԻՒՆԸ

ՕՐ. ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԵԱՆԻՆ

Հողը խոյս կուտայ կարծես անկայուն՝ մեր ոտքերուն տակ՝
Կը կախուին օգէն վարդեր դարունի, գոյներ ներդաշնակ.
Դէպի լուսագեղ աստղերու գիրկը կը թեւենք յուշիկ,
Ու մերթ կ'օրօրուինք յակուրջիներու մէջ այգասլացիկ:

Ո՞ր անմահական աղբիւրէն կ'ըմպենք կարկաճն այս բիւրեղ,
Ո՞ր աղաւնոցէն կը մընջէ տատրակն այսպէս սիրազեղ,
Հովին պէս թիթե սոյլը սըրինգին ինչո՞ւ ցաւագին
Անհաս կարօտներ կուլայ լարին հետ թախճոտ ջութակին:

Կը սուզուի՛նք արդէն ծովերու ցասկոտ յատակը մըթին
Ու կը խեղդուի՛նք կոհակներու մէջ անզուսպ փոթորկող,
Խոր վիհերու մէջ կ'անհետինք յանկարծ... մերթ ալ թրթռագին

Կը ծըփա՛նք ցաւի և երջանկութեան դողով փոխն ի փոխ:
Ո՞վ աստուածային Մոցարթի սրտին սուրբ հաղորդութիւն,
Նոյնացում անդարձ տարերքներու յորդ սրտին հետ տրոփուն...:

Գ Ա Չ Ն Ա Կ Ի Ս Ա Ռ Ջ Ե Ի

ՏԻԿԻՆ ՄԵԼԱՆՈՅՇ ՈՐԲՈՒՆԻ-ՂԱԶԱՐԵԱՆԻՆ

Դաշնակիս սատափ ըստեղներուն վրայ
Մատներս շոյեցին դողով մը թաքուն՝
Սիրերդ մը մոռցուած . տաղ մը հընօրեայ ,
Հողիս փըղձկեցա՛ւ անցեալով զեղուն . . . :

Անոյշ էր կանչն այդ , բորբ գինիի պէս ,
Արձազանք մ'էր խոր յուշերէս անմահ ,
Զոր կարօտանքս՝ վ ըմպեցին մատներս
Դաշնակիս սատափ ըստեղներուն վրայ :

Ու ձայնըս դողա՛ց յուզումով թրթռուն
Վերյիշուած երգի բառին մէջ ոսկեայ ,
Սիրաբն՝ մատներէս ինկա՛ւ հեկեկուն՝
Դաշնակիս սատափ ըստեղներուն վրայ :

Մ Ա Հ Ա Թ Մ Ա Կ Ա Ն Տ Ի

Հընդկաստանի թակոյկներուն, կուժերուն,
Սափորներուն ու բուրաւէտ փարչերուն
Ու կոնքերուն ոսկեծոյլ՝

Ա՛լ պարպուեցա՛ն լուսաշաղախ համեմներն,
Նարդոսի բորբ իւղերն ու յորդ յամպարներն .
Անուշաւէտ սըրուակներէ սըրբանօթ՝

Վարդաջուրերը հովերո՛ւն ցընդեցան

Շափիւղաներն, յասպիսներն ու յակինթներն,

Աղամանդներն ու զըմբուխաները բոլոր,

Մարգարիսներն Հընդկաստանի ծովերուն՝

Իրենց փաղփուն ու երփներանգ լոյսերէն

Գունատեցա՛ն յեղակարծ . . .

Արեւեկքի իմաստութիւնը մեռա՛ւ

Ու վերջալոյսն սհա վէրքի մը հանգոյն

Իր մորմոքի սըգափունջերը ցանեց

Հիմալայի տըրտմատեսիլ ուսերուն :

Էա՛ց, Հընդկաստան, բարիանե՛ր, ողբացէ՛ք

Ու Կանգէսի ափերուն վրայ ծընրադիր՝

Ձեր վարսերու խուրձերն ու
Վըշտածորան արտասուքները բոլոր
Սըրսկեցէ՛ք արդ այիքներուն սըրբազանս
Արևելքի իմաստութիւնը մեռաւ...
Ըսպաննեցին զայն եղբայրներն իր հընդիկ
Երբ աղօթքով, պասուքներով ծումապահ՝
Առաքեալի խոնջ ոտքերով աննահանջ
Քալեց անվերջ, ու գանձերն
Իր հոգիին ու ձեռքերուն լիաբունն
Մարդոց համար ինք անհաշիւ չըռայլեց...
Ու չարիքի, նախճիրներու, նիւթապաշտ
Սա դարուն մէջ ահաւոր՝
Նըւիրութի և սիրոյ դա՛րն երազեց:

*
*
*


Ո՛վ Հընդկաստան որբացած
Ու սնանկացա՛ծ Մարդկութիւն,
Դուն որ գիտցար խաչափայտին բեւեռէ՛ն
Լո՛կ սըրբութիւնը չափել՝
Լա՛ց կորուստիդ ու մերկութեանդ վրայ անհաս:

*
*
*


Սաքիա՛ - Մունի և դուն Վետա՛ իմաստուն •
Ըսթափեցէ՛ք լըռութենէն յաւերժի
Եւ սիւներուն յենած գլուխնիդ ալեւոր՝
Մեծակական ողբերգներով սըգացէ՛ք:

Ու Կանտիի ածիւններուն դէմ ուղիսօրէն ճենճերող
Ու ճարճատող բոցերուն վրայ քաղցրաբոյր,
Մայա՛ և դո՛ւն, սուգի, արեան, մորմոքի
Նիրվանական ցնորածո՛ւփ, պարը կայթէ...:

Փետրուար 1948



Գ Ր Գ Ա Ն Ք



Հ Ա Ղ Ո Ր Գ Ո Ւ Թ Ի Ի Ն

Օր մը — թերե՛ւս — անեզրութեան մէջ թեւածող ժամանակին՝
Անունս առնէ անմահութեան ճախրումն օգին ու լոյսին մէջ
Ու երազանքս յաւերժութեան բացած թեւերն իր լուսնային՝
Երգերուս յորդ տանի թըրթռումն օրհներգի դաշն իբր յոյզ մ'անշէջ,

Կ'ուզեմ յայնժամ որ անունիս սրկիհին մէջ յաւէ՛տ պարփակ՝
Քու անունիդ փրփրի՛ գինին դաշնակութեամբ հոգեհաճոյ,
Խորաններէն՝ դէպ՝ վերյուշին սուրբընծայուած անմահ նըշխաբք՝
Մումունջին մէջ բիւր շըրթներու՝ խորհըրդանիչ դառնայ Սիրոյ . . . :

Ժ Ա Մ Ա Կ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հայն ծառուղիին դալարած դիրկէ՛ն սլացիւր ինքնաշա՛րժ ,
Թող զոյգ փարսաներդ՝ զերդ աչքեր հրկշի՛ մայթերը չափեն՝
Արա՛գ թաւալէ՛ , այրէ՛ կայքերն ու կամուրջներն ամէն ,
Տակն անիւներուդ դալարէ անդուլ խուլթ ու սպառած :

Մեր հախն թողած քաղքին հոժ փոշին՝ ազա՛տ ընթանա՛նք .
Թող աննիւթանա՛ն հեռագրական սեպ սիւնները անդին ,
Ազդարար կանչիդ առջև պատուարներն ընդհո՛ւպ անհետին ,
Հոկ մեքենաներդ դառնան ու նետո՛ւին խոյանքէ՛ խոյանք՝

Կը յիշե՞ս ծաղկած լիլաներուն մօտ ըսպասող տրդան ,
Ան որ դեռ երէ՛կ սրտին դէմ սեղմեց զիս երեք ահգամ ,
Որուն աչուրներն աստղեր էին բորբ , ու ձայնը սըրի՛նդ . . .

Շուշաններու սիրտն , եղէգի սլացիկ տեսքը չունէ՞ր ինք :
Ըսէ՛ , ինքնաշարժ , կրնա՞ս ճշգեւ արդ վաղքիդ մէջ անհուն՝
Դո՞ւն աւելի շուտ կ'ընթանաս առաջ՝ թէ սի՛րտըս տրոփուն . . .

Ս Ր Տ Ա Ջ Ե Ղ Ո Ւ Մ

Առասպելի լոյս էջէն
Փրթած ասպետ մ'է պարթեւ
Կամ տաճարի մը մէջէն
Փախած հրեշտակ լուսաթեւ . . . :

Հովերո՛ւն հետ թեւածող
Քնքուշ տատրակ է համակ ,
Մերթ ալ ամպէն հըրացող՝
Ժայթքած ամպրո՛պ ու կայծակ :

Թեւերուն մէջ զիս բա՛նտած՝
Ի՛նչ լաւ խօսքեր կ'ըսէ ինք՝
Որ կը կարծեմ թէ յանկարծ
Գարձայ գշխոյ երջանիկ ,

Սիրուն պարիկ կապտասքօղ
Կամ ծովանոյշ ջրեղէն ,
Ասողէն ինկած բուռ մը շող ,
Թրթռուն ծաղիկ հըրեղէն . . . :

Յարդէ գրլխարկը գրլխուս
Դիւթական թագ կը դառնայ,
Հին շրջազգեստըս սընդուս՝
Թափանց շըղարշ մետաքսեայ:

Մութ սենեակը հնամենի
Կ'ըլլայ դահլիճ լուսավառ,
Լուսանկարները չորս դի
Նուրբ նաժիշտներ՝ ր նազապար...:

Բայց տեսիլքը լուսածին
Ամպի նըման կը ցընդի...
Ան գլուխը դըրած իմ ուսին
Կը հառաչէ, կը տըխրի:

Ու կը խորհինք միասին
Թէ ձիւն, ձըմեռ պիտի գայ,
Թէ մեր սիրտը կարօտին
Դէմ բաժանման՝ պիտ' դողա՞յ...:

Թէ մարդեր կան ամէն տեղ
Հազար ցաւի բեռան տակ,
Հիւանդներ որ չունին դեղ,
Պանդուխտներ որ չունին կայք...:

Լոյսի երիզ մ'յեղակարծ
Պատուհանէն ներս կ'իյնայ,
Կը սրբէ վիշտը ցօղած՝
Իր արժգունող դէմքին վրայ:

Բայց կը ժպտինք մենք նորէն
Հոյսին դիմաց յաղթական,
Հովերն անոյշ օրուելէն՝
Փեղկի շուքին՝ կ'երգեն դա՛շն... :

Փարիզ, 1947

Ս Ի Բ Ե Ր Գ

Պարտէզ մ'ըլլամ, ո՛վ սիրական,
Ու դուն սրտիս վըրայ ծաղկած
Արեւաթոյր ճերմակ շուշան:

Երկինք մ'ըլլամ ամառնային,
Դուն կամարիս նետուած փաղփուռ
Ծիածանի անձիր դօտին:

Մատուռին մէջ ըլլամ կանթեղ
Ու դուն ծոցիս մէջ կայծկըլտուն
Լոյսի սլափոյգ խորհրդագեղ:

Ա՛խ երանի այգն ըլլայի
Ու դուն ցօղիկն առաւօտեան...
Քեզ իմ շունչով վե՛ր տանէի:

Ծով մ'ըլլայի ես փոթորկուն,
Դուն՝ առագաստ մեղրալուսնի,
Մերթ գըրկէի քեզ... ջրամոյն:

Օ՛ երգեհոնն մ'ըլլայի դաշն
Եւ ամէն օր ըստեղիս վըրայ
Համբուրէի մատներդ բուրեան :

Եւ կամ քնար մը նուրբ ու թըրթուռ
Երանութեանը ընծայուած
Քու ձեռքերուդ շոյանքներուն . . . :

Գիրք մ'ըլլայի ես ոսկեպատ,
Դուն էջերուս անջինջ տըպուած՝
Առասպելի մէկ լոյս հեքեաթ . . . :

Խո՛ւնիկ ըլլայի, ո՛վ իմ ասպետս,
Ու բուրվառին մէջ աչքերուդ
Գիշեր ցորեկ այրէի՛ ես . . . :

Օ՛ թագուհի մ'ըլլայի հեղ,
Գահ ու ոսկի, թագ ու մական
Ոտքերուդ ասկ սրփռէի ես . . . :

Արարասի՛ ես՝ լեռը վէս,
Դուն սրտիս վրայ ձիւն սպիտակ . . .
Այդ-բաժակով ըմպէի՛ քեզ . . . :

Ժ Ա Մ Ա Յ Ո Յ Յ Դ

Ժամացոյցիդ կը նախանձիմ ես յաճախ...

Միշտ գրկիդ մէջ, կուրծքիդ վրայ...

Իր մետաղը կա՛րծր, անհաղորդ ու մի՛շտ պաղ՝

Արեանդ հրայրքէն կը տաքնայ:

Բայց « թիք-թաքն » իր միօրինակ ու տրտում

Սրտիդ հեւքին կը բաղխի

Եւ անոր մօտ, նոյն կըշռոյթով անհատնում,

Կ'երգէ մահուան մեղեդի:

Մերթ անողոք մեղերայի նըման խեղ՝

Հըրահանգներ կը կարդայ,

Զոյգ ասեղներն իր՝ գիշատիչ սուր ճանկեր՝

Կ'արիւնեն կեանքդ անխընայ:

Կը մըղէ քեզ երթալ ցաւի, պայքարի

Եւ անհաշի՛ւ հողերու...

Զայնն իր դըշխեմ ըսպառնագին կ'երկարի

Օրերուդ վրայ՝ որպէս բու...:

Երբ մըտերմիկ՝ անցնող պահին անդիտակ
Երջանի՛կ ենք իրար քով,
Ինչո՞ւ թախիծն ի լուր կանչին՝ որ վայրագ՝
Կը բաժնէ մեզ հոգեխուով... :

Գիշերն ի բուն բարձիդ տամուկ ծալքին տակ,
Երազներուդ, խոհերուդ
Խանգարիչն է... նրման կընոջ մ'իմաստակ,
Բայց միշտ արթուն և անգութ :

* * *

Փամացոյցի պէս կ'երդէ սիրտս հեղաձայն՝
Նըւիրումի մեղեդին,
Բարախումումն իր գորովոտ մօր նրման՝
Կ'օրրէ յոյգերդ անձկագին :

Չ'արգիլեր ան երազիդ նրթը կապոյտ
Ու տեսիլներդ հրաշալի,
Բայց կը հըսկէ որ թիթեռնիկ մ'իսկ անփոյթ
Հոգւոյդ ջահին չըկառչի :

Կ'ուզէ սանձել ժամանակն ու անվարա՛ն
Անչարժացնել ծունկերուդ...
Յաւերժացնել կանանչ դիւթանքը գարնան
Քու պարտէզին հովանուտ... :

Բայց փոխարէն, լըսէ՛ ինծի, բարեկամս,
Բայց փոխարէն կ'ուզեմ որ
Ինծի յանձնես յուռութքն այդ — չա՛ր պատուհաս —
Որ զայն նետեմ ծովուն խոր... :

Յ Ա Յ Գ Ա Ն Ո Ւ Ա Գ

Գիշերն յուշի հեշտօրօր
Ծաղկանոցներ կը ծորէ
Շուշանագեղ մատներդ ի վար վրհուկի...
Փալիլունմեհ՛րն անուրջներու ցայգային...
Ցայտաղբիւրներ կը հեկեկա՛ն հողմախոտով
Ու շըշուկներ շափիւղայ՝
Հըպանքներէն աղեղիդ
Կը սրբսըփան, կ'արիւնին
Կարօտերդի անմըխիթա՛ր կանչերով:
Ձութակահար բարեկամ,
Ճըպոտիդ դէմ ճաճանչուն՝
Օ՛ մեղեդին երազող
Տերեւներուն աշնային
Ու թախծութիւնն արտասուող
Ծուփ աստղերուն ոսկեծոր...
Նըւագէ՛, օ՛ նըւագէ՛...
Ի՛նչ կոտտացում կարօտներու կարեւիէր
Եւ ի՛նչ կոծում վըշտակարկաչ տենչերու...

Թրթռումներէն լարերուդ՝
Մինչեւ ասիերն երազիս՝
Վերյուշի դա՛շն յանկերդներ
Կ'եղբայրանան յաւէտ լրոած ձայներու
Ու շըշուհներ նըւաղկոտ
Կը պարուրուի՛ն մեղանոյշ
Համբոյրի ջերմ հեւքերու մէջ թաւշային :
Ջութակահա՛ր բարեկամ,
Նըւազէ՛ դեռ, նըւազէ՛ . . .
Ու թող զիշերն այս խաղաղ
Երախտածոր արցունքներուս հետ ցայտուն,
Վարդաստաններն իր օրհնութեան պէս թերթէ
Քու մոզական մատնե՛րդ ի վար խնկաբոյր . . . :

Ա Ղ Օ Թ Ք

Տէ՛ր, խընայէ՛ այս արդուն սուգի ըստուերն անողոք,
Իր խընդութեան բաժակին չրխառնըւի բընաւ թոյն,
Յոյսի կանանչ պարտէղէն թող ծաղիկներ քաղէ լոկ,
Զըծանբանայ սըրտին վրայ մղձաւանջի դառնութիւն:

Երագամոյն իր հողին քերթուած մընայ դիւթական,
Արեւի պէս թող լայննա՛յ դուրդուրանքն իր ձեռքերուն
Մարդոց վըրայ, իրերուն, ծաղիկներուն հոտեւան,
Նոյնիսկ մընամ ես անմա՛սն ու կարօտէս տոչորուն . . . :

Իր մեծ ցաւին համար արդ, միա՛յն հատնում ունիմ ես,
Մտոցա՛յ բառերն որոնցմով տառապեցուց զիս այնքան
Եւ որ լացուց ալ երբեմն . . . սակայն ո՛վ Տէ՛ր, խընայէ՛ս
Իր աչքերուն արեւշող արցունքի չիթը դածան:

Պ Ա Ր Ա Հ Ա Ն Գ Է Ս

Օ՛հ, կիրակի՛ն երէկի... զեռ հիւանդ եմ պարելէն
Պոհեմական համերգին հեւքերուն մէջ նըւաղուն :
Ծաղիկներէն որքա՛ն բոյր, որքա՛ն ծրփանք ծառերէն
Յորդեր էին շողարծարծ իրիկուան մէջ ոսկեդոյն... :

Գեղեցիկ էր մուսլիմէ շրջազգեսաբս փրփրագեղ,
Սեւ մազերուս մէջ սաթէ մեխակ մ'աղուոր կը շողար-
Այնպէ՛ս թեթև ու զըւարթ էի, այնպէ՛ս սիրագեղ,
Կարծես հրթիռն ըլլայի բուռ մը շողի հողմավար :

Ու լուսավառ դահլիճէն անցայ յուզուած, շըւարուն,
Հոն հեւ ի հեւ փնտռելու սլացիկ հասակն առնագեղ
Ու խորասոյզ աչուքներն՝ որոնց կարօտն օրն ի բուն
Տանջեր էր զիս տենդագին յոյզերու մէջ յորդագեղ :

Մինչ ցիկաններն ա՛լ արբշիռ, կարօտախտէ վարակուած
Կարծես՝ գրկած ջութակներն, կը սարսռային հըրայրքով,
Տարփոտ զոյգեր սըրաթովիչ, իրարու գիրկ, սիրարբած,
Կը դառնային յորձանուտ զերթ ալիքներ ցնորածով :

Ու զայն տեսա՛յ... զեփրեռի նրման, թեթե՛ւ, հեւհեւուն,
Խարտիչագեղ պարուհւոյ թեւերուն մէջ բանտըւած .
Գրկեր էին իր ուսերն երկու ձեռքեր փափկասուն,
Սեւ մազերուն մէջ խառներ յորդ գանգուրներ ներկըւած :

Օ՛հ, այն ատեն փոխանակ նահանջի մէջ սրբազին
Ամոքելու փեռեկուած սրտիս շերտերն արիւնոզ,
Զիս դարպասող առաջին անձանօթի մը գրկին
Մէջ, վատօրէ՛ն, հեւասպա՛ռ ես պոքիցի սրտազոդ :

Եւ իմ հոգիս անյագուրդ, Միւսին տենջով մըրըրկած՝
Կրցաւ, աւա՛ղ, անվարան ժպտիլ տրդու մ'անառակ,
Փարիլ կուրծքի մ'անընտել, ըզգալ շունչն իր գինեմած
Ու չըմեռնի՛լ ամօթի և զգուանքի ցեխին տակ... :

Օ՛, մեղեգին նըւազկոտ Պոհեմական հարսներգին...
Ինչպէ՛ս լըսել անգամ մ'ալ ձեր լարերը վըշտածոր
Ու չըյիշել թէ՛ մէկ օր ձեր ցաւալուր եղբրգին
Մէջ ես դարձայ գիււազաբ մ'անյուսօրէ՛ն... խելացնո՛ր :

ԱՅՆ ԻՐԻԿՈՒՆ . . .

Այն իրիկուն
— Ո՛վ լիութիւն
Արարչական
Գեղեցկութեան . . . —

Էինք մինակ
Ծառերուն տակ . . .
Կտկաջներ բոց
Ու հողմակոծ ,

Նուրբ ու թրթռուն ,
Մեր ոտքերուն
Կ'արիւնէին . . . :
Գարնանային

Սիւքն երկնամած
Կարծես կամաց
Օրօր կ'երգէր
Այն տարուբեր

Ծաղիկներուն . . . :
Հեռո՛ւն , հեռո՛ւն ,
Հովը կըրկին
Իր մեղեգին

Ծառերն ի վար
Կը փըսփըսար . . . :
Ըզգայնութիւն
Մը հեշտագոյն ,

Երանաբեր ,
Պարուրեր էր
Զիս՝ աչքերուն
Դէմ երազուն . . .

Ու ժամեր յար
Մենք ան բարբառ
Լուս ու խոկուն
Տակն սաստկերուն

Արծաթամաճ՝
Ունկընդորած
էինք միա՛յն
Մեր հոգեկան

Դաշնակներուն . . . :

ԱՐԱՐԱԿԱՆ ՍԻՐԵՐԳ

Եկո՛ւր, սիրակա՛ն, Պաղտատն է նիրհած
Յողնած տէրվիչի կոյր աչքին հանդոյն .
Հիմա վա՛րդն է լոկ թուփին վրայ անքուն՝
Պլպուլին ի սէր՝ թերթիկներն իր բաց . . . :

Եկո՛ւր, մի՛ վախնար . . . Ո՛չ ոք կը հրակէ
Վարդատանին մէջ . շատրբւանն է լոկ
Այս լուռ իրիկուան սրտին վրայ անհոգ՝
Որ եղեմական հեքեա՛թ կը սրբակէ . . . :

Կը դողա՞ն ձեռքերդ . . . Ծեր էրիկս հիմայ
Իր ջատուկ հարձին սեւ թեւերուն մէջ
Կը քընանայ խոր . . . Թող կայծա՛կն անշէջ
Իր կանանոցի սիւներո՛ւն տեղայ . . . :

Այնտեղ տատանող ըստուերներն ամէն
Արմաւենիներ են շաքար բարձած .
Հո՛վն է, հո՛վը, տե՛ս, կը սահի կամաց,
Պրտուղներն անոնց մեղմ համբուրելէն . . . :

Ճամբաներուն մէջ փսփրսուքն այս ցած
Ուղտերու կողին բոժոժն է հնչուն
Որ կը կողկողի՛ լուսնին տակ, հեռո՛ւն,
Անդարձ սէրեր ու կարօտներ գրկած . . . :

Երկնի Ալլահէն մի՛ վախնար : հողի՛ս,
Իր սրտիժն է մի՛շտ մեղքի համեմատ,
Ու մեղքը սիրոյ՛ լոկ երա՛զ մ'անսպարա . . .
Իմ վախկո՛տ եղնիկ, հաւատա՛ խօսքիս . . . :

Ա Ր Յ Ո Ւ Ն Ք Ը

(ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԵՔԵԱԹ)

Երեք հարձերն էին անոնք, երեք չըքնաղ դեղուհի,
Կանանոցին մէջ ոսկեպատ մահմետական իշխանի:
Մին տեսքն ունէր լուսաճաճանչ վարդի քնքուշ թովչանքին,
Քաղցրալեզու պլպուլ էր միւսն, հընչեղ աղբիւր խայտաղին.
Այլ երրորդը հրազական թախիժ ունէր աչքերուն,
Նայուածքն անոյշ մեղր էր համակ, աղապատանք յարածուն:

— Կինե՛ր, ըստ իշխանն օր մը, ձեզմէ երկուքը պէ՛տք է
Ձըզեն պալատն, անդարձ մեկնին, ազատ ամէ՛ն կապանքէ,
Թող միայն մէկն այստեղ մընայ իրր այս գահին տիրուհի,
Մի՛ միայն մէկն՝ որ կը սիրէ զիս ամէնէն աւելի...:

Խոնարհաբար երեք կիներն համբուրեցին ձեռքն անոր
Ու հեռացան լուռ ու խոկուն, իրիկուան մէջ աստղածոր:
Անցան եօթն օր ու եօթ գիշեր... հըրամանին համաձայն
Երեք կիներն անգամ մը ևս իշխանորդուոյն մօտեցան:

— Տէր իմ ըսաւ առաջին հարձն. երաշխիք չե՞ն իմ սիրոյն
Հասակիս գեղն ու նըշաձեւ աչքերուս հրայրքը ցայտուն:

Կ Ա Պ Տ Ա Մ Օ Ր Ո Ւ Ս Ը

(Barbe-Bleue)

— Աննա՛, ս՛վ քոյք լուսաբիբ,

Հանգիպակած հորիզոնէն վարդաշող

Դուն չըտեսա՞ր անցնիլն աղուոր ասպետիս :

Աւա՛ղ, ի գուր աշտարակին վրայ յոյսիս

Ես ակնապիչ ու սրտաթունդ կ'ըսպասեմ

Ժամանումին բախտաւոր .

Լսկ թաւալող սև օրերուս հոծ փոշին

Տենչանքներուս կոկոններուն վրայ բոսոր

Կը փըռէ թուխպն անյուսութեան անթափանց . . .

Կ'աղօթե՛մ ես հողեցունց ,

Ըսպասումիս վարդարանին վրայ սատափ՝

Իմ օրհասիս հուսկ վայրկեաններն հոգևտով՝

Արցունքներուս մէն մի շիթով կը համրեմ . . . :

Ամէն վայրկեան խուլ թնդիւնն է ականջիս

Յեսանուող լայն ու երկասյրի դանակին՝

Որով կեանքիս պիտի թելերը խըզուին . . .

Երկիւղին թոյնը տակաւ

Արիւնիս մէջ տըրտմածոր

Մահուան շրջանն իր կատարել ըսկըսու .

Աննա՛, ո՛վ քոյր լուսաբիր,
Հորիզոնին վրայ կեանքիս,
Անջըրպետին մէջ թաւալող աստղին պէս
Ասպետս ինչո՞ւ դարերու չափ ուշացաւ,
Մինչ բանալին որով սե դուռը բախտիս
Ես անհամբեր ըրի բաց
Իմ արցունքիս շիթերէն
Ա՛լ ժանգոտիլ ըսկըսաւ . . .
Լուսամուտները զոր բացի պերճ երազին ի հրաւէր՝
Գամբաններու դռներուն պէս ծանրածանր
Մէկը միւսին ետեւէն ա՛լ գոցուեցան,
Կեանքէն հիմայ լս՛կ մըղձաւանջ ինձ մընաց:
Մարդը՝ զոր ես կապտամօրուս կոչեցի
Եւ որ մանուկ օրերուս ինձ պատմըած
Փանտատեսիլ ու չարաշուք հըրէչն էր՝
Օրերուս դէմ արդ ժի՛տօրէն մարմնացած
Ապրող դահիճն է կեանքիս . . . :

Աննա՛, ո՛վ քոյր լուսաբիր,
Հորիզոնին վրայ ըսէ՛ ի՞նչ կը տեսնես . . .
Օ՛, ամէնէն յուսահատ իմ ձըմեռներս՝
Գարունն յոյսիս իր համբոյրո՛վ կ'օծունէ :

— Համբերէ՛, քո՛յր անձկալից,
Հէ՛ք քոյր մահուամբ դողահար .
Հանդիպակաց սա ամայի հովտին մէջ
Հողն անջըրդի ա՛լ կանանչիլ ըսկըսաւ,
Ու վարդենի մը բոբնկեցա՛ւ վարդերով :

Հորիզոնէն լուսաշող
Զիւլորի մ'երիվարին քառաթեւ
Դռոյթը տակաւ արձագանգներ կը զըրկէ
Դէպի դղեակդ մահաբոյր... :
Լուսնի մահիկն երկսայրի սուր մ'է կարծես
Շուշանագեղ իր ձեռքին մէջ սպիտակ :
— Որով պիտի կապտամօրուսը խուզէ
Ու ծամերու փունջովն այդ
Սրբէ կողերն իր նրժոյգին քրքանածածկ... —
Արծաթակուռ սըմբակներու հետքերէն
Կը ժայթքի ակ մ'արփածաճանչ ջուրերու
Որ կ'ոռոզէ տունկ մը ճերմակ շուշանի :
Կ'երգէ՛ սոխակ մ'հրճուագին
Բարախի մը կատարներէն լուսափաղփ :
Ո՛վ քո՛յր մահուամբ զալկահար
Ի՛նչ մ'ալ քիչ մ'ալ համբերէ՛ :
Վարդարանիդ վրայ սատափ
Երջանկութեանդ մօտալուտ
Անթիւ օրերն հրեշտակի պէս համբերու :

ՔԱՄԵԼԻԱԶԱՐԳԻ ՏԻԿԻՆԸ

Նանօ՛ն, բե՛ր հայլիս, խորն իր արծաթին
Կ'ուզեմ աչքերուս հըրայրքը դիտել...
Ու ժըպտիլ անցեալ յուշերէս մըթին՝
Նոր երջանկութեան բախտին անընտել... :

Նանօ՛ն, արիւնիս մէջ Սէրն իր ծնծղան
Հեշտաարփի հեւքով հընչեց օրօրուն,
Բիւր վարուններու լոյսն ալեծածան՝
Փրփրեցա՛ւ արդէն շուրջն իմ օրերուն... :

Բայց ինչո՞ւ, Նանօ՛ն, ուժերս յեղակարծ
Արդ կը լըքեն զիս... երբ հողիս լեցուն
Սափոր մ'է սիրոյ... ս'վ հազ... ս'վ արիւն... :

Կը լըսե՞ս հեռուն զանգերը մատրան,
Պարտատէրերու խո՛ւժն որտաընդոսս...
— Հեռո՛ւ տար սնարէս այդ սին առարկան —

Մաքրատենջ սիրոյ ս'վ անհուն կարօտ... :

Բ Ա Փ Ա Ն Ո Ւ Մ

ՏԻԿԻՆ ԱՐԵԱԼՈՅՍ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Զմբուխա լըճի մ'արփաւէտ ջուրերուն մէջը մէկ օր,
Ճաճանչափայլ ծաղկեցան նունուֆարներ զոյգ մ'աղուոր,
Լոյսերու պէս խայտալից, գոյներու պէս դաշնաւոր,
Թրթրուացին հեզասան հովերու դէմ մեղմօրօր... :

Թերթերն անոնց միացան, գրկըւեցան ջուրին վրայ...
Վերէն սիւքերն աղուական հարսներգեցին բիւրալար
Ու կոհակներն հարսնուոր՝ դարձան շուրջսլար հոգեհմայ,
Լուսինն եղաւ կնքամայր, աստղեր՝ կերտնու բուրվառ... :

Բայց փրթորիկ մ'արհաւրոտ, չորս ծագերէն հողմամար,
Արմատախիլ անջատեց զոյգ ծաղիկները ջուրին,
Իր յորձքին հետ խուժէ խուժ նետեց զանոնք հեւասպառ
Ու բաժակներն արփածոր ցանեց վրճի սարսուռին... :

Ալիքներու ոլորուն խոյանքներէն մակընթաց՝
Նունուֆարներն հողմակոծ մօտիկ եկան իրարու...
Այլ փրփուրէն ամսիւրու մրրիկն իջա՛ւ յեղակարծ՝
Զանոնք յաւէ՛տ բաժնելու տարերքին մէջ անարկու... :

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Ճակատագիրդ՝
Փոթորկի պէս,
Իմ աչքերէս՝
Աչքերդ վրճիտ
Բաժնեց, տարաւ...
Ո՞ւր, չեմ գիտեր... :

Մինչ աներեր
Ճակատագիրս՝
Կաշկանդեց զիս
Որպէս շղթայ
Եւ անխընայ
Կապեց հողի
Մ'օտարոտի...
Ե՞րբ, չեմ յիշեր... :

Բայց լալագին
Մեր զոյգ հողին
Հողէն, ցողէն,

Դողդրղալէն
Օրերն ի բուն ,
Քո՛ւն թէ արթուն ,
Միա՛յն զիրար
Անմըխիթա՛ր
Կը փընտրուեն . . . :

Երբ լուսագէս
Ամպերո՛ւ պէս
Դուն կը վազես
Քու վախճանին ,
Իմ հէզ հոգին
Ժայռի գոգին ,
Հունտի մը պէս
Մեն ու անտես ,
Կը տոչորի
Չար երաշտէն . . .
Դեռ չերկարած
Ծի՛ւ մը նըրբին
Գեղեցիօբէն ,
Զով ու վարար
Քու կենսարար
Յօղ - համբոյրին :

Հ Ր Ա Վ Ե Ձ Տ

Լըռե՛նք, լըռե՛նք, իմ սիրական արևաչուի .
Ո՛չ մէկ շքուկ ու ո՛չ մէկ հունչ անգաղտնապահ՝
Մեղրալուսնի սա մեղաւոր խնջոյքէն վերջ . . . :
Թող պարուրուին ձայներն ամէն , հեւք ու վերյուշ՝
Խոր յոյգերու դողն օրօրող լըռութեան մէջ :
Իմ ցանկալի և յաւիտեան անմատոյց սէր ,
Ինձմէ խըլուած , այլ ընդ միշտ ի՛մ խորաններուս
Սուրբընծայուած դուն պաշտամունք աստեղնամերձ :
Մեր աչքերուն մէջ կարօտի լի՛ներ ինկան ,
Ընկըզմեցան հոն հեշտանքի առագաստներ ,
Մեր արիւնէն շանթերու պէս լոյսեր անցան
Ու սարսափին մեր ըստուերներն իսկ՝ հրաշագոր
Այդ համբոյրէն . . . : Յոյսի հանգած մոխիրներէն
Կարծես կայծեր խարոյկներու պէս բարնկեցան
Ու տենչերու պարտէզին մէջ արևակէզ՝
Ողկոյգներու պէս հասունցան մեր համբոյրներն :

Տե՛ս սա ձեռքերս , գիշերներուս մըղձաւանջէն՝
Քու մասներուդ ջերմ հըպումին կարօտանքով

Եւ անդոհովն անկարելի զեղումներու՝
Աշնանային մեխակներու պէս զեղնեցան... :
Ու ձայնիս մէջ չարտասանուած սիրոյ բառերս՝
Հեծկըլտանքի պէս՝ անուշիզ վանկերն ազու-
Գիշերն ի բուն մրմընջելէ՛ն նըւազեցան... :
Իմ ցօնկալի այլ յաւիտեան անմատոյց սէր,
Բաժանումի հընչեց վայրկեանն եղերական
Եւ անթափանց ինկա՛ւ գիշերն աչքերուս մէջ...
Մընաս բարո՛վ... մընաս բարո՛վ... :

Բայց վերաւոր սա շըրթներէս պիտի չկաթին
Ափսոսանքի կամ զըղջումի ծանը՛ր խօսքեր.
Ո՛չ մէկ տրտունջ, ո՛չ իսկ արցունք մ՝անգաղտնապահ՝
Բաժանումի դողն օրօրոզ լըռութեան մէջ :

Փարիզ, 1947 Յուլիս

Յ Ո Ւ Ղ Ե Ր Գ

Ահաւասիկ հո՛ս էր... Յաճախ ան կուգար
Կանչել ձայնովն իր անոյշ՝
Զիս, ծառերու հովանիին տակ դալար... :

Մեղմ կը հոսէր հովը ծառի կատարէն,
Ա՛հ, հոս էր որ ան կուգար...
Հեռուն աղբիւր մը կ'երազէր մեղմօրէն... :

Ու մի առ մի կ'իյնար ժամը մօտակայ
Ժամացոյցէն : Հուրով լի՝
Կ'ըլլար արևը բոսոր վարդ մը հըսկայ :

Հիմա ոչ ոք այստեղ... շողերն արևին
Ա՛լ մայրամուտ կը սահին... :
— Օ՛, փայփայանքն իր մատներուն թաւշային

Ու նըւա՛գն իր աղու ձայնին մեղմօրօր՝
Որ քերթութիւն կը թորէր
Անդորրին մէջ իրկուններուն հեշտածոր... : —

Յոտ կը դառնամ արդ պտոյտէս միայնակ :

Գաղջ երեկոն կը սուզուի

Լըճակի խորն ու ծառերու բունին տակ :

Լոյս-ըստուերի ծրփանքին մէջ անսահման

Կը զգամ շուքի մը բարի

Ուղեկցու՛մք իմ քայլերուս թափառման . . :

ԲՆՂՁԱՆՔ

Տէ՛ր, չըլլա՛յ որ մեղմանայ
Խորացող վէրքն հողիս . . .

Ա՛հ, անբափոփ բրէ գիս
Իր վերյուշով հեռակայ :

Կարօտին մէջ վըշտածոր
Հողիս ընդմիշտ նաւաբեկ
Պահէ՛ . . . չըլլա՛յ զայն երբեք
Տանիս ափի մը անդորր :

Ի՛նչ լաւ է ցաւն ըստառող
Արեւամոյն ըղձանքին
Եւ ըստասման անձկազին,
Հեշտութիւնը դողն ի դող . . . :

Անցնող հովի թեւերուն
Յանձնել մասունք մ'հոգիէդ,
Հորիզոնին ակընդէտ՝
Ըստառիլ լուռ, երազուն . . . :

Չայնիդ կարկաչն , աչքերուդ
Բոցը սիրոյ բազինին
Իբրև ընծայ սըրբագին
Չօնել, կեանքի մե՛ծ խորհուրդ... :

Կասկածանքի մ'ախտածէտ
Գիտակցութիւնը մոռնա՛լ
Ու լիաբունն ընծա՛յ տալ
Ուժն արիւնիդ արփաւէտ :

Տէ՛ր , չըլլայ որ մեղմանայ
Արիւնող վէրքն հոգիիս ,
Այլ անըստի՛նքի պահէ զիս
Իբ կարօտով անխընայ... :

Հ Ի Ա Ս Թ Ա Փ Ո Ւ Մ

Ո՞ր հովերէն, ծովերէն եկանք նորէն դէմ դիմաց...
Մենք՝ ցնորաթեւ սաւառնակ, մըրըրկարչաւ, վիթխարի...
Հորիզոնին հանդիման՝ մերթ զընացքներ ճեպընթաց,
Որոնք անջա՛տ իրարմէ ըրին չըջանն աշխարհի... :

Բա՞խտ կամ զիպուած անքըննին, ու մենք ահա խուժերէն
Նետուած խըլեակն ենք կեանքին՝ լի վիհերու սարսուռով.
Կամ արծիւներ տարագնաց, որոնք մինա՛կ կը ճախրեն
Հովէն թըռիչք, աստղէն յոյս, ամպրոպէն ուժ հայցելով... :

Բայց ինչո՞ւ օր մ՛երկուստեք, կեանքին համար սա յիմար,
Տօն Քիչօթեան բառերով ձեռք սեղմեցինք իրարու,
Ըրինք երզում, խոստումներ, արտասուեցինք խօլարար
Ու հեռացանք, ես՝ երազ, ու դուն ոսկի ժողվելու :

Դուն յաջողած ես : Իսկ ե՞ս... օ՛հ, չըխօսի՛նք իմ մասիս...
Ի՛նչ փոյթ... առի ես կեանքէն՝ ինչ որ ժըլատն ինձ տըւաւ
Բայց երկիւղած հոգիով խորհեցայ միշտ երզումիս
Ու դիմաստուերդ յոյզերուս արեւին դէմ ուռճացաւ :

Եւ շարունակ յիշատակդ շող ու շուքի խաղին մէջ
Կախարդանքովն օծուեցաւ Միքել-Անժի խորհուրդին,
Դարձաւ պատառ լուսաթել, քերթըւածի տող մ'անշէջ,
Ըստորերկրեայ վիհերէն քաղուած գոհա՛ր թանկագին:

Երագներուս սակեվառ մեհեանին մէջ զբրի քեզ,
Կարօտներուս, պաշտումիս մասունքն՝ աստղի պէս բիւրեղ,
Սիրոյ մութն հարուածով կոփուած անդրի լուսագէս,
Հովիտներէն հեքնաթի՛ սընած եղնի՛կ տարագեղ... :

Յանցաւ՞ որ եմ, ըսէ, ե՛ս՝ նրկարչուհի դեղամոլ,
Ժամանակի փոշիին, անձրեւներուն դէմ նետուած,
Քու յիշատակդ ուղելուս թա՛րմ ու յաւէտ մաքրացոյ
Ու վրձինովն հողիիս զայն յըղկելուս չափազանց... :

Վախցայ որ շողն հողիիդ ժամանակի ժանգին դէմ
Կը մըթագնի, կ'անհետի դեզն աչքերուդ հրրացայտ...
Ժամանակն ալ մաղերուդ կը տեղայ ձիւնն իր դժխեմ...
Այս բոլորին համար սէքս քեզ պաշտպանեց զրահապատ... :

Եւ օր մ'ահա, — որքա՛ն ուշ — կը մօտենաս դուն կրկին
Ինչպէս որ ես՝ բրնական քու մեծութեամբդ ու հողով,
Կը բաղդատեմ ինքդ քեզ՝ կենդանագրիդ երկնային,
Ու քեզ ի զո՛ր կը փնտռեմ տենչերուս մէջ ցնորածո՛վ... :

Որքա՛ն տարբեր ես հիմայ, որքա՛ն փոխուած, լրջացած...
Ա՛լ վարանքո՛վ կը դիտեմ քեզ, անցեալի յո՛ւշ թրթուռն.
Այնքան ծանր, գործնական ու փորձագէտ ես դարձած՝
Որ կարկինէ՛ մը հատ հատ կ'իյնան բառերդ իմաստուն... :

Իրա՛ւ, դո՞ւն ես անցեալի իմ պարտէզին խոստացուած
Ծաղկած աղուո՛ր նըչենին, անըրջական ճիւղերով,
Որուն յաճախ կ'երթայի տերեւներէն երկնամած
Լըսել համերգն հովերուն, շնչել երազն հոգեթով... :

Հիմայ, ի սէր այդ յուշին, դառնա՛նք նորէն ճամբորդներ
Եւ ըսպաման հին ուղին թող ծովէ ծով երկարի...
Մինչ աչունը տրտմութեամբ ցանէ դալուկ և աւեր՝
Ես անձկագին դեռ սպասեմ այն լաւ տըղուն անցեալի... :

Գ Ա Ր Ա Կ Ի Մ Ը Ա Ռ Ջ Ն Ի

Հի՛ն թղթիկներ ծալումաշ, դեռ կը պահեմ ձեզ գաղանի՛
Դարակիս խորն՝ ուր յուշեր ա՛լ կը նիրհեն քովէ քով.
Մոռացութեան, լրութեան բուրվառներէն երբեմնի՛
Դուք կը մըխաք աչքերուս ձեր խուսափուկ խորհուրդով:


Ձեր քով կայ վարդ մը թոշնած՝ որ ձեռքերն Լիր լուսամտած
Դաղեր էին ինձ համար դարնան առտու մը բոսոր...
Եւ դեռ սրուակ մ'հեշտաբոյր իր դիւթանքէն դատարկուած...
Ու դարգատուփ մը գունասա՝ ադամանդէն իբ թափուր:

Սիրատոմսն՝ ր... կը յիշեմ, մատեանն էիք ծաղկաաի
Աղջընակի մ'որ յաճախ ձեր էջերուն մէջ անճառ՝
Կարծեց անհո՛ւնն ըմբողջինել, համբել աստղերն երկընքի,
Տեսնել ձեր մէջ անըսքող կեանքի տեսիլն անվըթար:


Իր հորիզոնն եղաք բոց, ուր թրթռացին արփավառ
Ջերմութիւններ, նըւագներ, փալփրլումներն անուրջին.
Հիալուսին գիշերներ, բորբ աստղերէն անհամար՝
Սրակեցիք սո՛ւր սարսուռներ, սիրոյ յոյզերն առաջին:

Գիշերն ի բուն իր բարձին ջերմ ծալքերուն տակ, դադտնի՛
խնչքա՛ն ժրպիտ, արցունքներ և աղօթքներ ծորեցիք...
Մերթ հեծկըլտանք եղաք խոր, մերթ տըւայտանք նախանձի,
Բայց մի՛ շտ տենչանքն անյագուրդ՝ ապրումներուն երջանիկ ։

Մազաղաթնե՛ր դեղնամած, փոշիներէն անցեալի
Դուրս կ'առնեմ ձեզ՝ օծելու ձեզմով մատներս երկիւղած.
Բայց լուռ էք դուք, պարպըւա՛ծ ձեր քերթուածէն անձկալի,
Կամ սիրտս, աւա՛ղ, ա՛լ չունի ձեզ հրահրելիք ո՛չ մէկ կայծ... ։



ՆԻԻԹԵՐՈՒ ՅԱՆԿ



Ն Ի Ի Թ Ե Ր Ո Ւ Ց Ա Ն Կ

Յառաջաբան ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ 5

Եջ

Բ Ո Ւ Ր Վ Ա Ռ Ն Ե Ր

Զօն	13
Ոգեկոչութիւն	17
Սպասում	20
Պատերազմի Այրիւն	23
Հին Տունը	25
Պատերազմի Մեռելոց	29
Մորմոք	31
Անմահութիւն	33
Վիշապին քեւերը	35
Գիրք մը Ունիմ	38

	Էջ
Ա. Սեմա	41
Բանաստեղծն ու իր Քոյրը	42
Յանախ կեանքիդ կը խորհիմ	48
Մարտկուհիներ Ողջակէզ	49
Մայրս	55
Զինուորի մը Շիրմին Առջեւ	57
Ուսանողը	58
Կարի Մեքենան	61
Նախնիրն Օդէն կը Սաւառնի	65
Զինուորն իր Զիւն	70

Ա Ս Ո Ւ Պ Ն Ե Ր

Հայ Լեզուին	75
Խորհրդային Հայաստանին	77
Հայաստանեան Տարեդարձ	79
Ներգաղթ	81
Սօսեաց Անտառ	83
Հայրենաբաղձութիւն	84
Երգեր Հայկական	86
Դէպի Երկիր	88
Աբու Լալայի Վերադարձը	90
Վրանափառափին Դպրոցը	93
Ով Երագ	95

	Էջ
Դաշտանկար	97
Ցայգանկար	99
Ներշնչում	100
Բանաստեղծին Մահը	101
Գարնան Առաւօտ	102
Աշնային Իրիկնամուտ	105
Հիացան	107
«Յեղին Սիրտը»	108
Աչքերուն Համերգը	111
Մայր-աղջիկներ դուք Լճուած	114
Օրօր Հերմիկին համար	116
Հայելին	118
Լիւսէմալուրկի Պարտէզին Մէջ	119
Մրբիկներու Ոգին	120
Յուցափեղկին Դէմ	124
Մանրէկներ	126
Աչքերուն Երգը	127
Ժամանակը	129
Հայրս Ախորի Ճանապարհին	131
Սաւառնակ	137
Հայաստանեան Տարեդարձ	139
Նոր Ազօթ	141
Մոցարթի Երաժշտութիւնը	143
Դաշնակիս Առջեւ	144
Մահաթմա Կանտի	145

Լն.

Գ Ր Գ Ա Ն Ը

Հաղորդութիւն	151
Ժամադրութիւն	152
Սրտագեղում	153
Սիրերգ	156
Ժամացոյցդ	158
Յայգանուագ	161
Աղօթք	163
Պարահանդէս	164
Այն Իրիկուն	166
Արաբական Սիրերգ	168
Արցունքը	170
Կապտամօրուսը	173
Քամեյիագարդ Տիկինը	176
Բաժանում	177
Ճակատագիր	178
Հրաժեշտ	180
Յուշերգ	182
Բաղձանք	184
Հիասքափում	186
Դարակի մը Առջեւ	189



ԱՍԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220046822

